

315


316


317

318

61

7 62





61 ur

Հիմնադրություն, ՓԱՆՈՒԱՐՆ

Հ - 62

րե

ԿՐ

100

ԿԱՐԵ ԳՈՂՈՎ

Տարբերակ Հայոց ազգային պատմական
և պատմական աշխարհի մասին
Հ. Ա. Աղաջանյան



Printed in Turkey

ԱԼՈՒ Կ.

ԱՐՄԱՆԱԿ Ա. ԲԻՐԱԿԱՆ ՊՐԵՍ

1868

16045-

Printed in Tur

ՀԻՒԱՆԴԱՆՈՅ, ՓԱՆՈՍԵԱՆ

Ե Կ

ԽԱՊՆ ԺՈՂՈՎ

Ա. Զ. Դ.

— 63 —

Մեր Ազգին գողցես դժբաղդութենէն է որ մշշէն
երկառակութեան սերմերն անպակաս ըլլան : Ժա-
մանակ մը էսնաֆներու և ամիրաներու կոիւներ էին,
յետոյ Սահմանադրութեան աղմուկը փրթաւ , և լու-
սաւորեալներ ու խաւարեալներ ելան, երկուքն ալ
կրից ծնունդ և հակառակութեան արգասիք : Մէկը
միւսին դէմ իր կիրքը յազեցնել կուզէր : Ահա այս
էր բոլոր կուռոյն շարժառիթը :

Լուսաւորեալները Սահմանադրութիւն Սահմա-
նադրութիւն կը պօռային : Սահմանադրութիւնն է-
կաւ , ձայներն ալ կտրեցաւ : Գործերու կարգը հա-
սածին պէս՝ մեծաբարբառ լեզուներն արդիւնք չի



3077

39

կրցան ցցունել : Անկուտութիւնն ու բարձի կոիւները Սահմանադրական Վարչութիւնն անդամալուծեցին : Նիւթականը օգնութիւն տուող չեղաւ : Վերջապէս դարձեալ այս կամ այն պատճառանօք ամուլվէմերէ զատ բան չի տեսնուեցան :

Ասոր վրայ ումանք ելան Սահմանադրութեան անիւներուն անհարթութեան վրայ դրին յանցանքը և զայն կլորցնելու տուին : Նոյն միջոցին խառն ժողով մը կազմուեցաւ Ազգային գործերն առժամանակնեայ կերպիւ տնօրինելու համար : Բայց գործերն այն աստիճան վատժարացած էին , որ Պատրիարքարանի սեմէն ներս կոխողները կը շուարեցնէին :

Ամէնէն առաջ Փրկչի Հիւանդանոցը հոգալ պէտք էր : Աւրիշ գործերն յապաղել կրնայ ըլլալ , բայց կարելի չէր թողուլ որ հիւանդներն անօթի մեռնին : Իսուն ժողովը ասդին դարձաւ անդին դարձաւ Հոգաբարձութիւն կազմեց , նուեր հաւաքելու ձեռք զարկաւ , բայց չ'յաջողեցաւ , վասն զի իր ծագումն ազգէն ըլլալուն և Սահմանադրութիւնն ալ դադրած ըլլալուն , տուրք հաւաքելու օրինաւոր միջոցներէ զուրկ էր . ուստի իր կազմած Հոգաբարձութիւնները դժուարութեանց առջև ձեռնթափ եղան :

Հուսկ ուրեմն Պ . Փանոսեան առաջ անցաւ , սիգալով , խրոխտալով , մեծ մեծ բաներ խոստանալով : Մէկդի կեցէք ապիկարներ , գողեր , աւազակ-

ներ , ահան Հայաստանի նոր լուսաւորիչը , Փրկչի երկրորդ Պէզմեանը (ինչպէս կանուանեն զինք իրեն յիմար սրանչացողները) կուզայ : Ամէն զլովի խոնարհեցաւ , ամէնքն ալ ափի ի բերան ափշեցան և նոր փրկարարին ընելիք մեծագործութիւնները դիտել սկսան :


Պ . Փանոսեան Փրկչի Հոգաբարձութեան զլովիը անցաւ (չմունանք նաև իր սիրելի Տօքթօր Գալուստեան էֆէնտին ալ) մեծագումար ստակ հաւագեց , և իր այնչափ նորումարանութեամբ սկսած հոգաբարձութեան արդիւնքը շուտով տեսանք : Ինչ է այսօրուան օրս Հիւանդանոցին վիճակը : Խեղճ և ամենախեղճ :

Ասոր հետ մէկտեղ ալ նոր պառակտումի սերմ մը մնաց . վասն զի հիմա որը Փանոսեանը կը զովէ , որը կը պարաւէ , որն ալ զայն զոված ըլլալուն վրայ կը զջայ , որն ալ Փանոսեանին ելնելը պատճառ բռնելով թշուաներու համար տալիք 10—20 փարան վրէժխնդրութեան պժգալի ոգւով կը խնայէ :

Ահա այս պարազայիս մէջ մենք ալ արժան համարեցանք առաջին անգամ զրիչ ձեռք առնուլ , չէ թէ մեր անձնական կարծիքն յայտնելու կամ կիրք յագեցնելու , այլ Հիւանդանոցի խղճակեաց դատը պաշտպանելու և թուանշան ու իրաղութիւն ի ձեռնին խնդիրը պարզելու համար : Մենք անձնապէս

Պ . Փանոսեանի հետ գործ մը չունենալով , չուզեցինք իրեն հետ յատուկ անուամբ խօսիլ . մանաւանդ որ մեր նուպատակն ալ Վարչութիւնը կամ այս և այն անձը պաշտպանել չէ , այլ որու վրայ որ պակասութիւն զանենք՝ զայն անխնայ պիտի ձաղկենք : Ոչ Պ . Փանոսեան , ոչ ալ ուրիշները թող զանգատին մենէ : Անա մեր զրածները , ահան իրողութիւնները , թող ինքն ուզածին չափ պոռչտէ , թերթեր լեցունէ , մեր վրայ յարձակի , թշնամանէ , ինչ կընէ թող ընէ իրեն կատարեալ ազատութիւն կը ձգենք . Բայց թուանշանէն ու իրողութենէն աւելի կտրուկ և համոզիչ փաստ չիրնար ըլլալ : Մեր ցոյց տալիքներն ասոնք պիտի ըլլան , և ասոնք ալ խօսքով չեն հերքուիր :

Այս ըսելէ ետև փութանք մեր առաջադրեալ նուպատակին :



Ա.

ՆԱԽԿԻՆ ՀՈԳԸԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Անցեալ տարուան Զատկի միջոցները Հիւանդանոցին վիճակը շատ գէցած ըլլալով , և մինչև անզամ լուսելով որ մէջի խեղճները զիշեր մը անօթի մնացեր են , տասնի չափ բարեսիրու անձինք ելան ինքնայժար փութով , Պ . Փանոսեանն ալ հետերնին առին , Հոգաբարձութիւն մը կազմեցին և Հիւանդանոցին անտանելի վիճակը բարւորելու ձեռք զարկին :

Այս նոր Հոգաբարձութիւնը ամէն աշխատութիւն յանձն առաւ , նուերներ հաւաքել սկսաւ , զանձանակներ սահմանեց , և Հիւանդանոցը բարեկարգելու հետ միանգամայն անոր ելումուտքը հաւասարակշուելու միջոցները իր խորհրդածութեանց առարկայ ըրաւ :

Այս զիսաւոր կէտը պէտք չէր աչքէ փախցնել , վասն զի ամէն բան չափ և սահման ունի , որոցմէ անդին անցնիլը՝ ամէն բնական կանոն վեր ի վայր կը տապալէ : Առանձնական գործոց բարւոր տընտեսութեան կարգերն ու կանոնները՝ հասարակային գործոց տնտեսութեան ալ կարգերն ու կանոններն

Են : Եթէ վաճառական մը , մէկ կողմէն պարտք պարտքին վրայ դիզէ , և միւս կողմէն ալ խարուսիկ վարկով մը ձեռքն անցած գումարներն ասդին անդին շռայէ , տարակոյս չկայ որ ամիս մը չ'քշեր կը մնանկանայ . Ելից և Մտից հաւասարակշռութիւն պահելը տնտեսական գիտութեան ամենէն մեծ սկզբունքն է :

Ինչ՝ պէտք է ասոր համար : Նախ՝ եկամուտից աղբիւրներ , և Երկրորդ՝ ծախուց լաւագոյն մատակարարութիւն :

Այս էր նաև Հոգաբարձութեան ալ սկզբունքը : Մէկ կողմանէ Հիւանդանոցին մէջ անհրաժեշտ բարեկարգութիւններն ընել , պատսպարեալները գոհացուցիչ կերպով խնամել , բայց առայժմ մեծ մեծ բաներու , մեծ մեծ փոփոխութիւններու չ'ձեռնարկել :

Փոխանակ մեծէն փոքրին երթալու , փոքրէն մեծին երթալու սկզբունքին հետեւիլ ուզեց . բնական կանոնը խանգարել չ'ուզեց :

Արդէն Հիւանդանոցի ելումուտքը հաւասարակըշիո չ'էր , և բացին վրայ բաց աւելցնլու համար Փանուեանի պէս աննախատես ըլլալու էր , որ յիմարութիւն ըսել է : Ասոր համար ներկայ վիճակէն առաջ ացներու համար Հոգաբարձութիւնը նախ միշտներ հայթայթել նախամեծար համարեց : Ոչ թէ

Փրկչի խղճալիներն անօթի ձգել կուգէր մինչև որ ստակ գայ , այլ կարելի եղածին չափ անոնց ներկայ և անոմիչական պիտոյքը գոհ ընելով մեծամեծ ձեռնարկութիւնները զգուշաւոր միջոցաւ կատարել խոհեմութիւն կը համարէր , այսինքն՝ քանի որ եկամըտից աղբիւրներն անին՝ այնչափ ալ փոքրէն մեծ բարեկարգութեանց անցնիլ :

Ահա ինչպէս կը տեսնուի ասկէ , Հոգաբարձութիւնը բարեկարգութեանց դէմ չ'էր , այլ անոնց կարգաւ կանոնով , և մանաւանդ ապահով կերպիւ կատարուիլը կուգէր : Ժողովուրդը խաբելու համար աչք շլացնելիք բարեկարգութիւնները միայն մէկ վախճան մը կրնան ունենալ , այն է վերջնական անյացողութիւն և ոչնչութիւն , ուր հասած ենք հիմայ Պ. Փանուեանի յանձնապատան անկանոնութեան շնորհիւ : Բայց ժողովուրդը մինչև որ գործ չ'տեսնէ՝ ստակ չ'խտար , կը գոչէր Պ. Փանուեան : Ով կըսէ թէ գործ մի ցուցնէր : Բայց ամէն գործ մէկէն ցոյց տալու ելնել , սրընթաց գետէ մը մէկ քայլով ցատքելու կը նմանի : Նախ մէկ ոտքդ դիր , հասկըցիր որ ամուր գետնի վրայ կը կոխես և հչ աւազի , և այնպէս առաջ զնա . ապա թէ հչ գետը կը քշէ կը տանի զքեզ , և մեծ բան մ'ընել խոստանալով քու կորուստդ ու խայտառակութիւնդ կը վճռես : Ալ բնչ իրաւունք կունենաս ուրիշներ

րէն զանգատելու : Դու ըրիր ժօրժ Տանտէն :

Հոգաբարձութիւնը չուզեց ինքզինք այնպիսի հեղեղի մը մէջ նետել : Բայց կը սխալէր թէ հչ , իր բոնելիք ընթացից ծրագիրն և Պ . Փանոսեանի ընթացըն իրարու հետ բաղդատելով կրնայ տենուիլ :

Ըսածնիս հաստատելու համար ցոյց տանք նախորդ Հոգաբարձութեան ըրածներն և ձեռնարկութիւնները : Իր առաջին գործն ըրած էր Ազգային Կեղրոնական սնառութին երւմտից պիտին շինել : Մանրամասն հաշիւներու մտած և Հիւանդանոցի առատավիս մատակարարութեան համար առ առաւելն 530,000 և Պատրիարքարանին ալ 220,000 ընդ ամէնը 750,000 դուրուշ ծախք որոշած էր :

Իսկ զտած եկամուտներն ու ապահով հասոյթները 500,000 դուրուշի չափ գումարի մը կը հասնէին :

Ասիկայ ծախուց գումարէն վար երժալով 250,000 դուրուշի բաց մը մնար , զոր զոցելու համար հարկ էր նախ ժողովրդական ձեռնտուութեան դիմել . ուստի զանձանակներուն ուժ տուաւ : Ժողովուրդն իր ակնկալութիւնը պարապ չ'հանեց : Շարաթն 20,000 դրուշի չափ հասոյթ գոյանալ սկսաւ որ ամիսը 8—9 հազար մը ըսել էր և տարին 90—100 հազար : Ասոր վրայ աւելցնելով բարերարաց և խնամակալունի տիկնանց կողմանէ շնորհուած ,

ուտեսուի , նպարի , հանդերձեղինի և այլն վերաբերեալ նուիրաց և նպաստից սովորական գումարը որ է տարին 50—60 հազար , զուրուշ եկամտից գումարը 650,000ի կհասնէր : Կը մնար 100,000 դրուշբաց մը :

Այս ալ զոցելու համար Հոգաբարձութիւնը քանի մը միջոց խորհած էր .

Ա . Պատրիարքարանի միջնորդութեամբ կառավարութեան դիմել և Հիւանդանոցի համար շնորհուած հացին ու մոմին աւելնալը խնդրել :

Բ . Ղալաթիոյ գետնին շինութեան ձեռնարկել :

Գ . Հիւանդանոցին մէկ քանի կալուածները , որոց մէջ այրած փլած և նորոգութեանց կարօս եղողներ կան և տարին 20—25 հազար դրուշէն աւելի եկամուտ կրնան բերել , շինել և նորոգել , 30—40 հազար դրուշ ծախք ընելով : Ղալաթիոյ գետնին շինութեան գործն իր մէջէն Յանձնաժողովի մը յանձնեց : Յանձնաժողովին ալ քանի մը ծրագիրներ շինել տուաւ , 100 հազարէն մինչև 300 հազար դրուշ ծախքի վրայ , որոց առաջինը տարին 25—30 հազար , և երրորդը 70—80 հազար դրուշ եկամուտ բերող շէնք մը պիտի ըլլար :

Հոգաբարձութիւնը վերցինին աւելի մլտեցաւ , որովհետև Հիւանդանոցի վիճակն յաւխտեան ապահովելու միջոց մը կրնար ըլլալ : Վատահ էր որ ասոր համար ազգն ալ իր միանգամ ձեռնտուութիւ-

նը չ'էր զլանար : Արդէն այս շինութեան համար 100,000 դուրուժի չափ զրեթէ պատրաստ դրամ կար , 20,000 դուրուժի չափ Փափազեան Գէորգ Էֆէնտիին քով ազգային վաքրֆներէ գումարուած , 150 լիրա Մարկոսեան Գրիգոր Էֆէնտիին քով Ղալաթիոյ գետնին շինութեան համար բարերարներէ շնորհուած : Բայց Փանոսեան այս ալ արդէն իր ձեռքն անցնելով իր յիմար շուայլութեանց անդնդորովայն ովկիանոսին յատակն իջուցած է : Ասոնցմէ զատ Հիւանդանոցին մէկ խանութը կար որ լածնուս նայերով ամիսը 130 կուրուշ կը բերէր . բայց քովի խանութներուն տիրոջը շատ հարկաւոր ըլլալով 500 ոսկի կուտար գնելու համար : Հոգաբարձութիւնն որոշեց որ այն խանութն ալ ծախուելով ստակը Ղալաթիոյ գետնին շինութեանը յատկանայ :

Կարճ խօսքով , Հոգաբարձութիւնը 2,000 ոսկիի միայն պէտք կ'ունենար այս շինութիւններն ու նորոգութիւններն ի զլուխ հանելու համար , որք տարին 100,000 դուրուժի հաստատ եկամուտ մը պիտի ապահովէին Հիւանդանոցին : Այս 2,000 ոսկին ալ արդէն հաւաքելու վատահ էր . որովհետև մէկ անգամի մը համար պիտի ինդրուէր , որովհետև ազգային սնտուկին բացը պիտի զոցուէր , որովհետև Հիւանդանոցին ու Պատրիարքարանին պարբերական նեղութեանց և ազգին սիրու վշտացնող խեղ-

նութեանց վերջափիտի տրուէր , որովհետև մեծ նախատինք մը պիտի վերնար ազգին վրայէն , որովհետև այլ ևս չ'պիտի լաւէր թէ Հիւանդանոցի խըղնալիներն անօնթի են , ուտելիք չ'ունին , զգեստ չ'ունին , ածուխ չունին , և Պատրիարքարանի գործակալներն ամսական չ'են կրնար առնուլ , հեռագիր մը զարնել տալու ծախքի կամ Պատրիարքը տեղ մ'երթալու համար կառքի ստակ չ'կայ : Մէկ խօսքով այս ամէն նշուառութիւններն ու նախատինքները միանգամ ընդ միշտ պիտի վերնային մանաւանդ եթէ տէրութեան շնորհած հացին և մսին աւելնալն ալ յաջողէր (ինչպէս որ յաջողեցաւ) : Ալ այնուհետև ազգէն ստակ կամ օգնութիւն ուզելու , մուրացիանութիւն ընելու բնաւ պիտք չ'պիտի մնար : Մեծ և ծանր վէրք մը պիտի բուժուէր : Հայ հասարակութիւնն ամէն խեղճութեան նկարազեր և զանգատներ լաելու չ'պիտի դատապարտուէր :

Հոգաբարձութիւնը արդէն հիմնական բարեկարգութեանց ձեռնարկած և Պ. Փանոսեանի նոռոմարան գովեստներուն ալ արժանացած էր : Մեծ գործեր կատարելու միջոցներ հայթայթելու ետև էր :

Ծանր բայց ապահով քայլերով առաջ կ'երթար , և բաւականալ ճամբայառած պիտի ըլլար անշուշտ մինչև յիմայ : Նայինք ինչ ըրաւ յամկարծ իրդէմնելով ճամբան կտրող և իրեն տեղ անցնող Պ. Փանոսեան :

Բ.

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ

ՓԱՆՈՍԵԱՆԻ ԶԵՐՔԻ ԱՆՑՆԻԼԸ

Պ. Փանոսեան, և իր պահունապատանքը, Տորոր Գալուստեանը, որք Հոգաբարձութեան անդամ անուանուած էին, սկսան իրենց ընկերակցած ընթացքին չհամենել : Անոնց խոհեմութիւնը երկշոտութիւն համարիլ և անոնց տնտեսութիւնը նղճիմութիւն : Այս նոր Տօն Քիշօթն ու իր հաւատարիմարքանեակն առաջ նետուելով ըսին, Դուք անդին կեցէք և կուզերնէ հակեցէք . Հիւանդանոցին ներքին և արտաքին տեսչութիւնը մեզի յանձնեցէք, նայեցէք ինչպէս կըլլայ տնօրինութիւնը : Քանի մը հոգի մէկն հաստատութեան մը Հոգաբարձութիւն չեն կրնար ընել : Պէտք է որ ամէն բան մէկ զլիսէ մ'կնէ, ինչպէս Աթենաս զինեալ ելաւ Արամազդայ զլիսէն : Տօն - Քիշօթն Արամազդայ կերպարանք մտաւ և սկսաւ անդրու անդադար որոտալ Մանզու-մէի էջէրէն . այնպէս որ Ազգը քանի որ Ազգ և Հիւանդանոցն ալ

Հիւանդանոց եղած է, այսչափ շատախօսութեան հեղեղի դեռ հանդիպած չէր :

Հոգաբարձութիւնը և Խառն ժողովը վարանեցաւ : Զկրցան մէկն ի մէկ Պ. Փանոսեանի խոստացած հրաշալեաց հաւատուալ : Միւս կողմանէ Հոգաբարձութեան ծրագիրն ալՊ. Փանոսեանի գործին չ'եկաւ : Պ. Փանոսեան իր արբանեակն առաջ քշել կուզէր : զԳալրուստեանը ներքին տնօրին ընել աալու կը ջանար 3,000 դրուշ վարձքով (որ կերակուրով և այլն)

(*) : Ասոնք կը պնդէին թէ Հիւանդանոցին մէջ զատ վարժարան մը պէտք է շինուի, թէ հասարակութեան աչքին զարնելիք կիւրիւրիւլիւ և շաղշաղալը բաներ ընելու է, թէ ազգն ուամիկ է և անանկ բաներով կը բռնուի, թէ առաջ ասոնք ցցնելու է, ստակն ինք իրմէ կուզայ : Հոգաբարձութիւնը Փանոսեանի կարծածին չափ զԱզգը տղէտ չը կարծեց : Կիւրիւրիւլ և շաղշաղայով ժամանակ մ'ապրիլ կարելի էր, բայց Հիւանդանոցին վիճակն ապահովել անհընար :

Ասկէ վէճը բացուեցաւ : Փանոսեան մէջ մը իր հսկքենիկ նիւաներուն սկսածին պէս, ալ նվ կըրնար առնել իր առաջքը : Հոգաբարձութեան ծրագ-

(*) Ետքը ալխորիտեանուի որ մալլ քանիի եղաւ :

րին դէմ ամէն տեսակ հակառակութիւն հանեց , և ամէն տեսակ կիւրիւլիւներ ըրաւ ինքփինք պանձացնելու համար : Հոգաբարձութեան միւս անդամները զուր տեղը կը ջանային զՊ . Փանոսեան համոզել թէ այս նեղ ժամանակին մէջ Ազգին ստակներըն արդիւնաւորելու պէտք է ջանալ , թէ Հիւանդամոցն իր ներկայ դրութեան մէջ կրնար ըստ արժանույն մատակարարել պատսպարեալները բարւոք խնամելով և անոնց ամէն անմիջական պիտոյքը հոգալով , այսինքն օրն երկու անգամ կերակուր տալ , լաւ հազուեցնել , մարուր պանել , հիւանդներուն աղէկ նայիլ և այլն և այլն . Պէտք եղածներն ալ ատնք էին և եթէ ատնք ըլլային , ազգը զոհ կըլլար : Չափազանց ծախքեր ընելու հարկ չկար :


Հոգաբարձութեան պարտքն էր մէկ կողմանէ Հիւանդամոցին աղեկ նայիլ , և միւս կողմանէ անոր վիճակն ապահովելու աշխատիլ : Ասկէ աւելի մեծ ծառայութիւն չէր կրնար ըլլալ : Երբոր ասոնք ըլլային Ազգին վատահութիւնն իրաւամբ կը զրաւէր : Այսուհետև ձեռնտուութեանց աճիլն ալ շատ հաւանական էր :

Այն ժամանակ նաև առաւել մեծ զիւրութեամբ ձեռք կրնար զարնուիլ վարժարանին կառուցման : Պէտք էր որ նախ կարւածները շինելու հոգ տարուէր , և Հիւանդամոցին վիճակը ապահովելէ ետև

վարժարանին շինութիւնը խիստ դիւրին կըլլայ . Բայց Պ . Փանոսեան երբէք չուզեց համոզուիլ և Գալուստեանի հետ հրաժարական տուաւ : Այս հրաժարականին բուն պատճառը Գալուստեանի տնօրէնութեան չընդունուիլն էր : Ոչինչ կարծիք մը չէ մեր այս ըսածը , այլ Փանոսեանի առ Պատրիարքն զրած հրաժարականին մէջ յայտնապէս կը զուրցէր այս պատճառը : Այս զիրը , որ Յունիս Զի Մանգումէին մէջ հրատարակուած է , հիմա մեր աչքին առջև է :

ՅՕԴ Պ . Փանոսեան կըսէ որ իր նազիք մհմուրիյերը անդամակցաց վրայ տեսած արզու վէ դայրերին համար ընդուներ է , բայց նանցեր է որ իմաստուն միջոց մը ձեռք առնել պէտք է Հիւանդամոցին բարեկարգութեան համար , այն է , Ցիրկօր մը անուանել : Եւ այս ալ թժկութեան պաշտօնին հետ Էնդիյեր ու լիազարը վէ այս ու ատազարը յիշ ամենէյ մալիս պուրունան Տօքրօր Կարապէս եփենի Գալուստեանին տրուիլն առաջարկեր և ընդունուեր է . բայց ետքը յեմալը եսկֆյէ տեսեր է որ ոմանք չեն ուզեր ընդունիլ , և նոյն իսկ Տօքթօրին առաւել ընդարձակորէն և համարձակ կերպիւ ըրած առաջարկութիւնն ալ մերժուեր է :

Հետևաբար Պ . Փանոսեան ալ կը հրաժարի : Բայց աս նամակին մէջ քանի մը կէտեր կան որ



աչքէ փախցնելու չէ , ինչու որ Պ . Փանոսեանի առպագայ ընթացքին վրայ ուղիղ դատաստան մը ընելու կրնան ծառայել : Նախ Պ . Փանոսեան կը հրամիրէր զՀոգաբարձութիւնը որ Փրկչի ներքին տնօրէնութիւնը Տօթոթոր Գալուստեանին , արտաքինն իրեն և զանձագետութիւնն ալ ուրիշի մը տայ և միայն ինք ձեռքին եկած նպաստն ընելով , Փրկչի անուամբ մէկ փարայ մը պարտը ընդունիլը լրագրաց միջոցաւ ալ հրատարակէ : Երկրորդ ինքը Պատրիարքարանի և Հիւանդանոցի ծախքերը և պիտք եղած բարեկարգութիւնները երաշխաւորելէ զատ խօսք ալ կուտայ որ Պատրիարքարանի բոլոր արտազոյ կարգի ծախքերն ալ հոգայ , իրեն նախորդ Հոգաբարձութեան Խողած պարտքերն ալ վճարէ , և Ազգին ու Փրկչի պատիւը տեղը բերէ : Երրորդ կը հաւանի որ Հոգաբարձութիւնը պատասխանատու մնայ և տնօրէնութիւնն ալ անոր պատասխանատուութեան ներքէ գործէ : Պ . Փանոսեանէն համար պիտի պահանջներ այս խոստմանց և պարտականութեանց կատարման մասին :

Պ . Փանոսեան Հոգաբարձութենէն դուրս երածին պէս՝ սկսաւ իր բոլոր գօրութեամբ հասարակութեան առջև զայն վար զարնել և համարումը կոտրել : Իր կողմէն լեռներ ու հրաշալիքներ կը խոստմար . իսկ Հոգաբարձութեան վրայ ժողովուրդը կը զայ-

թակղեցնէր որ ստակ չխտայ (ճիշդ ինչպէս որ հիմա ալ կընէ) , ըսելով թէ Հոգաբարձութիւնը բարեկարգութեան խօսք չխտար . զործը Աստուծոյ կը ձգէ . Եթէ եկամուտն աւելնայ՝ բարեկարգութեան պիտի սկսի , եթէ ոչ՝ Հիւանդանոցի խղճալիներն անօթի պիտի մեռցնէ . իրեն պէս նուէր հաւաքելու խօսք չխտար , այլ պիտի սպասէ որ Ազգը ստակ տայ , (յատնի ստութիւն մը , վասն զի Հոգաբարձութիւնն արդէն նուէրներ հաւաքելու ձեռնարկածէր .) իրեն զյսուն վրայ պատասխանատու և հսկող ընդունիլ չուզեր , այլ հին ստվորութեան համեմապ միանգամայն ինքը պատասխանառու և պատասխանատու պիտի ըլլայ , պարտք ձգելու խօսք չխտար , Պատրիարքարանին արտաքոյ կարգի ծախքերն ալ հոգալ յանձն չառներ , և այլն և այլն :

Խոկ ինքը Պ . Փանոսեան խօսք կուտար՝ հոգելով սրտով աշխատելու , Պատրիարքարանէն հինգ բարայ չուզելով (լսեցէր Հայեր , այս հինգ փարայ չուզողը այն Փանոսեանն է որ յետոյ «Այս իրիկուն կամ 20,000 դուրուշի գումար մը լրացնելով ինծի կը յանձնէր ըստ , կամ թէ ոչ՝ հրաժարական կուտամ» և առաւ քալեց) . հինգ բարայի ալ պարտք չի ձըզելով ստակ ճարելու , Հիւանդանոցի խղճալիներն քստ ամենայն մասին հոգալի՛ ետև՝ երկու հարիւր աշակերտաց ալ պէտք եղած ուսմունքն ու արհես-

ար սորվեցնելու, (այս այն Փանոսեանն է որ Հիւանդանոցի աշակերտաց երբէք նայած չէ և Փրկչի պատսպարելոց ալ իր նախորդ և շնաւնած Հոգաբարձութեան տնօրինածին չափ ալ խնամք տարած չէ). ամէն մէկ ըրածին պատասխան և հաշիւ տալու, (այս ան Փանոսեանն է որ հինգ ամիսէ ի վեր հաշիւ տուած չէ, և հաշիւ չտալու համար, ինչպէս որ իր արդի ընթացքէն կը տեսնանք, եթէ ձեռքէն զայ Ազգին մէջ խոռվութիւն մալ հաննելու խիղճ չըներ). Հոգաբարձութիւնը հսկող ճանչելու, (այս այն Փանոսեանն է որ ետքը իրմէ զատ հսկող ընդունիլ չուզեց). ամէն գործի համար պատասխանատու պաշտօնեաներ հաստատելու և Հիւանդանոցը ժամացոյցի նման կանոնաւորելու, (այս այն Փանոսեանն է որ իր արբանեակներէն Հիւանդանոցին մէջ դաս մը պորտաբոյծ պաշտօնեաներ աւելցնելով, ոչ միայն ժամացոյցի պէս չկրցաւ կառավարել, այլև յետինն չար քան զառաջինն ըրաւ). Փրկչի անուամք եղած նոր պարտքերը վճարելու, (այս այն Փանոսեանըն է որ ոչ միայն հին պարտքերը չինարեց, այլև մեծագումար նոր պարտքեր ալ ինք աւելցուց). Պատրիարքարանին արտաքոյ կարգի ծախքերը հոգալու, (այս այն Փանոսեանն է որ արտաքոյ կարգի ծախքերը չկրնալ վճարելին զատ՝ կաղանդին իրիկունն ալ Պատրիարքարանի պաշտօնեաներն ան-

վճար ետ դարձուց). իր յանձն առած պաշտօնն իրուն ծառայ և պատասխանատու զործակալ մը կատարելու, (այս այն Փանոսեանն է որ եթէ ձեռքէն զար Խառն ժողովը իրեն պիտի ծառայեցնէր, որպէս զի ինք հանգիստ պաշտօն վարէ): (1)

Փանոսեանի այս աստիճան գոռում զոյլումները, մեծ մեծ խոստումները, ինքինք մինչև երկինք բարձրացնելը, իրեն դէմ եղած ամենափոքր բննագատութիւն մըն ալթջնամանալիք խօսքերով նախատելը, ուրիշները տղայի տեղ դնելով ինքզինք մեծ մարդ մը, մեծ հանճար մը, թերեւս զատ ու հասկյրի տէր նոր Կատոն մը համարիլը, զոր ճանչնալով պէտք էր ամենքն ալ իր առջև ծունը դնէին, և ուրիշներու 23 տարուան մէջ չկրցած ըրածը իրեն 23 աւուր մէջ կատարած ըլլալու մնափառ պարձենկութիւնները առջև քերան բաւական մարդիկ խաբեցին: Ասոնցմով վերջապէս յաջողեցաւ ժողովրեան մէջ զայթակղութիւն յարուցանել, և Հոգաբարձութիւնը թուլցնել և վհատեցնել: Հոգաբարձութիւնը տեսնալով որ Պ. Փանոսեանի անդուլ և

(1) Պ. Փանոսեանի այս մեծամեծ խոստումները կրնան զտնուալի Յունիս 21ի Մանգում մէին մէջ, ուր իրեն և նախորդ Հոգաբարձութեան ծրագիրներուն զուգակշիռն ըրած է:

անդադար յարձակմանց առջև դժուար պիտի ըլլայ իր պաշտօնը խաղաղ սրտով առաջ տանիլ, հրաժարական տուաւ :

Պ. Փանոսեան իր նպատակին հասաւ : Նախորդ Խառն ժողովը՝ փոխանակ ազդու դիրք մը պահելու, մեղկութեամբ խոնարհեցաւ Պ. Փանոսեանի առջև, և զանի իրեն օգնութեան կանչեց ; Աահմանադրութեան սկզբունքին հակառակ նորանշան դիկտատորութիւն մը հնարեց : Պ. Փանոսեան այս անզամ Պատրիարքարանին ու Հիւանդանոցին մէջ ամենակարող կերպով ոտք կրիսեց : Եւ իրաւունք ալ ունէր : Ինքը յաղթութիւնը տարաւ Խառն ժողովին վրայ : Բայց Խառն ժողովն ինչ իրաւամբ անհատի մը ձեռք այնչափ իշխանութիւն տուաւ : Ասիկայ բարյական մեծ պատասխանատուութիւն մը կը ձգէ իր վրայ, ուրիշ դիւրաւ չկրնար ազատիլ, որուն հետեանքը իր յաջորդ Վարչութիւններն ու Ազգը կրելու դատապարտուած են, և որուն վնասը Հիւանդանոցի խղճալեաց հասաւ :

Ահաւասիկ Պ. Փանոսեանի յանձն առած պայմանները :

Ա. Հիւանդանոցի և Պատրիարքարանի մտից և ծախուց մատակարարութեանն ընել՝ Պատրիարքարանէն աւելի բան մը չուզելով, այլ միայն կամաւոր ձեռնտուութեանց դիմելով :

Բ. Հիւանդանոցն ըստ ամենայնի հոգալ, գոյքերէն բան չ'պակսեցնել, այլ աւելցնել, և պաշտօնէ զադրելու ժամանակ զանոնք նորէն Ազգին թողուլ առանց փոխարինութիւն պահանջելու :

Գ. Հիւանդանոցին և դպրոցին մէջ Հայաստանեայց եկեղեցւ հակառակ բան մը չընել :

Դ. Վարչութիւնը հսկող ըլլալով՝ այս պաշտօնին համար պատասխանատու Հոգաբարձութիւն և զանձագետ մը կարգել :

Ե. Պ. Փանոսեան թէպէտ իր պաշտօնին մէջ անկախ պիտի ըլլար, բայց իր խոստմանց հակառակ զործած ժամանակ Հոգաբարձութիւնն իրաւունք պիտի ունենար զինքը պաշտօնէ դադրեցնելու :

Զ. Հաւաքեալ նուերները իր անձնական պատասխանատուութեան պիտի վերաբերէին, իսկ պարտուց կամ փոխառութեանց վճարումն ալ իր անձին և հչ Հոգաբարձութեան կամ Ազգային սընտուիին . Ամեն երեք ամիսն անզամ մը ելումտից հաշիւը Հոգաբարձութեան պիտի տար հրատարակուելու համար :

Նայինք Պ. Փանոսեանն ինչպէս կատարեց այս պայմանները . — իր մատակարարութեան նկարագիրը և անոր եզրակացութիւնը — որոյ պիտի անցնինք հիմայ, լիովին պիտի ցոյց տան ասի, և թէ որ տակաւին կասկած մ'ալ կայ՝ պիտի փարատեն :

Գ.

Դ Բ Ա Ի Ա Գ

ՓԱՆՈՍԵԱՆԻ

ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Իշեք, Արարատայ Մուսաներ, Զեր երկնասլաց ո-
գիքը թողհրճուին պահ մը երկրիսվրայ կատարուած
ամենէն զերազոյն մեծազործութեան մը հանդիսա-
դիր ըլլալու համար . դաղրէ ալ, Որբէնս. Կերբերի
ականջներն ամոքելէ , զի քոյ քնարին թելերուն ա-
ւելի արժանի փառք մը կայ երգելու . ձեռք առ զը-
րիչդ , Վիրզիլ, դիւցազանց արժանի դէպք մը պի-
տի յաւիտենականացունես , և դու , Ռափայէլ ,
ինչու այնքան շուտով զերեզման փութացիր , քու
վրձինդ խիստ զեղեցիկ պիտի նկարէր Փանոսեանի
մատակարարութեան նկարագիրը :

Ոհ՝ , ձեռքս կը դողայ , խելքս կը դառնայ .
այդ անհուն զաղափարը ըմբռնել չեմ կրնար, աչ-
քերս կը մթազնին, անսահման մեծութիւն , անսահ-
ման փոքրութիւն , չնչին արարածներ , ինչպէս

բաղդատենք զմեզ այդ մարդկային ծննդեան հրա-
շալիք դիւցազնին Փանոսեանի հետ :

Փանոսեան կեսարու կրտսեած հողին ամենա-
գեղ պտուղը , Հայոց նորելուկ դիւցազունը , օր-
ուանս առիւծը , Էրճիաս լեռան մունետիկը , աւետ-
եաց թերթիկը , և ցորից շարայարութիւնը :

Մի կասկածիք, բարեմիտ Շանքօ Քանաներ, ձեր
տիրոջը մրոտած թղթերը բաւական դիմացկուն են,
ընկուզի փեճենիք Եռայարկի մը առազատներն ե-
ղած՝ զձնու մինչև Եէտիգուլէի երջանիկ ծովափը
հասցունելու ,

Բայց զիտէք մի . հոն յիմարանոց ալ կայ :

Խնչ՝ հիմաքանչ տեսիլներ պիտի նկարուէին ձեր
աչքերուն առջնը . պիտի տեսնէիք Եէտիգուլէի հի-
ւանդանցի իւրաքանչիւր թաղերն ու բաժանմունք-
ները Միացեալ Նահանգ մը դարձած, պիտի տեսնէիք
զԱմերիկայ և այդ Եէտիգուլէի մէջ :

Զեր սրտերը բերկրութենէ պիտի տրոփէին ,
այդ երջանիկ ժողովրդեան զահերէցին հովանաւո-
րութեանը տակ բարեբաստիկ կեանք մը վարելու ե-
րազներով :

Հոն՝ ուր Փանոսեանի աչքը կը թափանցէ, հոն չկայ
գժբաղդութիւն, ցաւը կը հալածի, վիշտը կանհետա-
նայ. հոն չկայ քաղց, չկայ ծարաւ, չկայ ախտ . այլ
կուշտ փոր մարդիկներ : Զի նա կը միսիթարէ աղ-

քատը , կ' կերակրէ քաղցեալը , կ' ազուցանէ մերկը , չուր կուտայ ծարաւին , հիւանդները կ' բժշկէ , ամուրիին կիրքերը կ' յազեցունէ :

Ով՛ հարստահարեալ մարդկութեան միակ ապաւնը և բնութեան հազուազիւտ ծնունդը , ինչպէս կարելի է քու ներբռողդ զրել :

Ամբարիշտ մարդիկներ . ձեր քառասուն տարուան բննաւորութիւնը մէկ վայրկենի մէջ երեւան հանեց . ուր որ իւր ամենազդու խնամքը կը տարածի , հոն կտարածի նաև բերկրութիւն , հեշտութիւն , գոհութիւն և այլն և այլն . ձեր երեսները սև ըլլան , թուրք ու մուրով ծածկուիք որ կուզէք ուրանալ այն մարդկային սեռին անձնուրաց բարերարը՝ որուն երախտիքը վայելեցիք զիշեր ցերեկ : Ապերախտ Հայեր . ձեր արեան մէջ զարգացեր է այդ մոլութիւնը . վեց ամիս շարունակ տեսանք որ ծեր , աղքատ , հաշմանդամ , որք , ամենքն ալ հաւասարութեան մէկ զծի վրայ այդ մեծազօր ծօն Քիշօթին շնորքները վայելեցին . և դու նկ պատսպարանդ թշուառացելոց , նկ մարդկային ցաւոց ասպնջական օթեան նը . ինչ լուռ կեցեր ես . ինչ պիտի ըլլար արդեօք քու վիճակդ . միս , արտասուաց նիակուարայ մը կը վազէ Փանոսեանի դրօշակին տակը ընթացող մարդկութեան բարեկամ աչքերէն . իմ ալ շրմունքս կը ոտքին , անհայր տղեկները անմայր աղջկունքը , այն

անմիսիթար այրիները , հի պիտի մեռնէին ցաւոց մէջ մերկութենէ անօթութենէ և տանջանքներէ . ու պատսպարանը , վայ ձեզ Հայեր , ընդարձակ դամբան մը պիտի ըլլար անշուշտ , որունկափարիչէն պիտի խուսափէին յիմարներուն ուրուականները և Փանոսեանի խղճանար ոգույն հետ տիսուր մահարձաններուն մէջ պիտի շրջէին , և բուերուն փորը մտած՝ այդ աղետից կենդանի և խօսուն վկանները պիտի ըլլային :

Բայց դուք հոս մտիկ ըրէք ով Փանոսեանի իրաւանցը կամաւոր պաշտպանները :

Երկինքը մթազնած էր — այսպէս խօսելու է որ հասկնար — և սաստիկ ձիւն մը կը տեղար , ստորին անկելանոցի պատուհաններուն մէկուն առջևը ինսնամեայ ծերուկ մը նատած էր :

Կենաց ձմեռան մէջ տեղն էր հասած նա և կը մօտենար այն վայրկեանը , ուր հիւսիւտէն փշող սառուցեալ բամիններն զմարդ արմատազիրկ մայրի մը պէս կը տառպաւեն :

Միևնույն տեղը կ' շրջազայէր զլուխը բաց երի տասարդ մ'ալ , որուն վտիտ ու դեղնած դէմքէն կը նշմարուէր թէ դեռ նոր ապաքինած էր : Երիտասարդը բանի մը օրէ ի վեր անկելանոց փոխադրեր էին , և ծերուկը որ անկելանոցի հին բնակիչներէն էր խեղճ երիտասարդին վրայ նայելով զութը շարժեցաւ ու ըստ . « Եկու տղաս նստէ անկողնոյդ մէջ

ու վերմակիդ տակ ծածկուէ , տակաւին առողջացած չես դու . կրակ չ'կայ որ տաքնաս քիչ մը , սա ապակիներն ալ տակաւին չնորոգեցին , ծէր Աստուած , ձինն ու հովլ ներս կը լցուին . որդիւակ , աւելի նոր վերարկու մը չ'կար որ կունակդ անցունէին , զրեթէ բոլոր մարմինդ մերկէ » :

« Զէ հայրիկ , չէ , կրկնեց երիտասարդը , մի ստիպեր զիս այդ զզուելի անկողնոյն մէջ մտնելու , անառականոցէն բերեր են այդ անկողինը , չեմ զիտեր թէ տէրը ինչ եղած է : Բայց սա ըսեմ թէ որդիրը մէջը կ'վիտան և վերմակը ոչիլներու բոյն մը եղած է : »

« Ահ մարմնոյս վրայ ալ կան այդ զարշելի ճճիներէն , ով Աստուած իմ , այսքան դառն է եղեր պանդիտութեան հետ միացած աղքատութիւնը :

Ու խեղի պատանին երեսները երկու ձեռքերուն մէջ պահելով գնաց անկիւն մը կծկտեցաւ ու կ'գողար . ծերուկները իրարու մէջնամաձայնելով գորգի կտոր մը ձգեցին վրան : (Ակնարկ նոյ . 29 ի իրողութեան)

Անաւասիկ Փանուեանի խնամոց մեծութիւնը : Մինչդեռ հոս այս անցքը կանցնէր , անդին աղքատանց և ծերանոցի մէջ սա խօսակցութիւնը կրլ լոր:

Ուր՞ կը տանին այդ վրանին զոց պնակները կը սէր աղքատ մը . ով զիտէ ինչ համադամներ ծած-

կուած են այդ զրուաններուն տակ , և ով չզիտեր թէ Փանուեանի սիրելի բերաններուն ճաշակելիք պիտի ըլլան , ահաւասիկ չորրորդ մ'ալ , ասիկայ կաթնապուր ըլլալու է , և . . . ին շատ սիրելի կերակուրն է :

Անաւասիկ հինգերորդ աման մ'ալ , այդ կերեկի թէ քաղցրելէն մ'է և Հիւանդանոցի հոգերով տագնապող փորիկները պիտի պարարէ :

Իսկ մեր ցամաք հացիկը մոռցան այսօր , կրկնեց անդին ծերուկ մը , որզուխը բարձին դրած վերմակին տակ ծածկուէր կ'սպասէր . ոհ զոնէ բերէին այդ ողեպահիկնիս և զրի մէջ թաթխելով պատառ մը ուտէի և պարապ ստամբաս քիչ մը մխթարէի : (Ուկնարկ նոյ . 6 , 29 եւ դեկտ . 5 ու 10ի իրողութեանց): Սյապէս կը սնանէին Փանուեանի օրով պատսպարեաները : Այս խօսքերը անցած միջոցին Հիւանդանոցի պաշտօնէից մէջ սարսափելի կումը փրթեր էր :

« Քու ըրածդ կանոնաց հակառակ է , Պարմն , կը սէր սրճարարը .

— Ո՛չ , դու ինչ կը խառնուիս ինձի , ես առանձին կերակուր կուտեմ , ընկերով կուտեմ , ծոմ կը կենամ , աղէկ կ'սնանիմ , քեզի ինչ , կ'պատասխանէր Եփրեմ աղան :

— Այո , ինձի անոր համար կը վերաբերի որ հոս կեցողներուն ամենն ալ մարդ են , անոնք ալ բերնի

համունին, անոնք ալ պաշտօնեայ են դու ալ, ինչ որ մենք ուտենք՝ դու ալ ան կեր. ինչ որ դու ուտեսնէ մենք ալ ան պիտի ուտենք. անանկ սենեալին դուռը զոցել ներս նատել և պատուական քիւլպաստը վրայէն գաւաթ մը երկուք զինի, խմորեղէն, ընդեղէն, մրգեղէն, ըլլալու բան չէ. սա սենեալիդ դուռը բաց, տեսնենք ինչ ունիս սեղանիդ վրայ, մենք ալ մէյմէկ պատառ առնենք, 15 օր է պատսպարեալներուն հետ նօհուտ և ֆասուլեա ուտելով զըրտինիս ուռեցաւ. հապա ան խեղճ հիւանդներն ինչ ընեն որ մեզի չափ ալ չեն սնանիր :

Կեցցէ Փանոսեան ու Մանզումէի մէջ ծանուցում մ'ալ ընէ որ որքան պրտարոյձ մարդ կայ նէ Հիւանդանոցը երթան պաշտօնեայ ըլլան, ու մենք աստեղ բերաննիս հովին բանանք, անդին ալ պատրապարեալները թող սպասեն որ հաց տան իրենց և անօթութենէ հաւկուր թող ըլլան :

— Հիմա բերանդ կը պատռեմ, զիտես, որոտաց Եփրեմ աղան բարկութենէն կրակ կտրած, դու ով ես որ Փանոսեանին բան կըսես, քիթիդ բերնիդ անսանկ ապտակ մը կուտամ հիմա որ աչքերդ կը վազէն, լիր :

— Ինձ նայէ, քու սպառնալիքներդ զիս չեն վախցուներ, Պարոն, կ'պատասխանէ սրճարարը, խելքը տուն կանչէ, և աչքդ ալ չորս բաց որ տես-

նես թէ քեզնէ վախցողի մը կերպարանքը ունիմ : Ինչպէս Զէրչիեան Համբարձումն ալ աղէկ ընկեր գտար քեզի . զբոսանքներդ երթալով կ'աւելնան, ժամը 12 ին եկող հիւանդները ետ դարձուր որ գիշերները ատեն ունենաս Ասմաթիայի փողոցները ժուռ զարու . բերանս բանալ մի տար, քու զլսուդ փորձանք կը բերեմ և ուսկէ զայը դու ալ չես իւմանար :

— Ինչ է զլսուս բերելիք փորձանքդ նայիմ, կըրկ՝ նեց Եփրեմ աղան որ երթալով բորբոքեր էր, ըսէ նայիմ, շնէն . . . և հայոյանքներու հեղեղ մը ըսկաւ երկու կողմէն տեղալ, անոր յաջորդեցին որուացող ձայներ և պաշտօնէից մէջ մեծ ու պատիկ ձայներու անճոռնի հականներդաշնակութիւն մը կը զոռար, և սրճարար Կարապետը, Եփրեմ աղան ու պահնորդ Կարապետը սրճանոցին մէջ ելեւեջները ընկըսվ իրարու վրայ կ'թաւալէին :

Սյա կոխիին արդիւնքը ուրիշ բան չեղաւ, բայց եթէ պատուէր մը ընդի. Տնօրէնին կողմէն որ ամէն պաշտօնեայ միւսնոյն և մէկ տեսակ կերակուր ուտեն :

(Ակնարկնոյ. 16 ի, 29 ի և դեկտ. 10 և 25 ի իրուղութեանց) :

Ահաւասիկ Փանոսեանի ընտրած պաշտօնէից վարքը

Անցնինք Մօմարանի յարկը : Փանոսեան «Հի:
անդանոցը նորոգութիւններու կարօտ էր, ըսաւ նէ
սուտ չըսաւ . այս յարկը պիտի պարունակէր Տօք-
Թօրին բնակարան, ՏօքԹօրին հանգստարան, Տօք-
Թօրին ննջարան, ընդունարան, խօսարան, լսարան,
հանդիսարան, ժողովարան, արան, մատան, դարան
և այլն; Այս յարկին մէջ նորոգութիւններ եղան , Աս-
տուծոյ համար ըսելու է : Այս շնորհին առաստաղնե-
րը , ատաղձները տեղ տեղ ներկուեցան , պատու-
հանին դրախ կողմերը փեղկեր շինուեցան որ ծակե-
րէն հով չ' բանի :

Սենեակներէն մէկուն գետինը գեղեցիկ գորգ մը
դրուեցաւ , տակը խոտով շիտկուեցաւ , մէկ վառա-
րան դրուեցաւ , և երկուք ու կէս արշըն լայն ու չորս
արշըն երկայնութեան վրայ ընդարձակ քառեօլա մը
դրուեցաւ:

Ասոնց ամէնը Փանոսեան հոգաց ազգին ծախրո-
վը և 43000 դուրուշի գումար մը հատցուներով: Մօ-
մարանին մէջ 170 օխայի մեղրամոմ կար՝ ծախեց,
14000 դուրուշի բոնել տուաւ , և ըրած այս նորոգու-
թիւնները մէկ հաշով մը 1000 դուրուշի իջաւ . ինչ
իմաստուն տնտեսութիւն :

(Ակնարկ նոյ. 6ի և յունվար 31 ի իրողութեանց):

Ահաւասիկ Փանոսեանի կարեոր նորոգութիւն
ըսածները :

Տեսարանը հիմա արհեստարանին առջևն է :
Տեսուչը և Փալստեան իրարու կը հանդիպին. Տօք-
Թօրը չը գիտցուիր թէ ինչու բարկացեր էր . արդեօք
տեսուչը օրական 15 դուրուշ ծիու վարձք տալ չէր
ուզեր իրեն՝ անոր համար . արդեօք իրեն անհանոյ
պարտատէրներ իրմէ ստակ պահանջելնուն համար,
կամ թէ Հիւանդանոց ղրկած անպիտան և անվարձ
պաշտօնեանները տեսուչը ընդունել չուզելին հա-
մար . Գուցէ կոտրած չուքալիի մը 17 կտորներէն
մէկը պակաս ըլլարն համար, որովհետև այն օրը
կոտրած չուքալին իրարու քով բերելով կուզէր քըն-
նել թէ իրձք կոտրած էր (որովհետև Ամերիկայ ա-
սանկ երկար բարակ քննութիւններ կընեն կըսէր).
տեսէք ինայագէտ մարդը, Փանոսեանին ըսածին
չափ կայ եղեր . վերջապէս սա կամ նա պատճառ-
ներով ՏօքԹօրին Ամերիկացիի արիւնը զլուխը ե-
լեր էր , և կը բարբանչէր . «Հայեր , դուք վատ
էք . ձեզի համար պատիւ բառը նշանակութիւն չու-
նի. դուք Անատօլուի ուէնչպէրներուն հաւասար
պատոյ տէր էք: Մինակ մնացի ես, աւաղ ինձ, մի-
նակ մնացի Ռուպէնաօնի մը պէս այս վայրէնի ու
իւր մարդերովը ամայացեալ երկրին մէջ: Տան-
կաստանի ժողովուրդները կախաղանի արժանի.
մարդիկ են, և ակռանները կրնտելով. այս անարժան
ազգին՝ այս խաժամութիւն բարեկարգութիւն ըլայ-

Եր . ձեր խմորները զէշ են . ստախօս և եղեռնագործ մարդիկ էք դուք . Ամերիկայի ու զերիներուն պէս աշխատունելու է զձեզ , և փոփ չիկերով ձեր կողերը ջարդ ու բուրդ ընելու է :

Պէտք է երբեմն (պաշտօնէից կըսէ) մատնութիւններ ընէք . ինչ որ հարցունեմ նոյնը կը պատասխանէք . ձեր Պատրիարքն ալ ձեր էֆէնտիներն ալ ասանկ են . իմ հայրս ալ մայրս ալ ասանկ էին . վայրագներ , իեռոցիներ . բարեբաղդաբար ես ձեզնէ չեմ , ես Ամերիկացի եմ . որու մարէն կանցնէք որ պիտի գայի ձեզի կարօտ ըլլայի . չքաւորութիւնը տեսանք դուն , մարզը կհարկասորէ խղճահար երեւալու , հմուտ երեւալու , անոր ասոր կարծեացը յարմարելու , մութին լոյս ըսելու , և Քաղիօննի Քուլուղին Եէտիզուլէ ցուելու : Կարելի է ձեր անպիտան ազգը ինձ նման արժանաւոր մարդու մը երեսը չպիտի նայէր , չպիտի ուզեր զիս ճանչնալ , պահնէլ . բայց տեսանք մտերիմա՛ Փանոսիանը , անոր միջնորդութեանը պարտաւոր եմ համբաւիս յառաջդիմութիւնը , մեզի պէս մէկ մարդ մ'ալ զոնըւէր նէ՛ ազգը չկայ , ազգը նորէն պիտի ձուլէինը մինք :

Բայց յարատեռութիւն կայ մեր քով , և որ մը չէ՞նէ որ մը զձեզ մարդ կընենք :

(Սկսարկ նոյ . 29 ի և դեկտ . 25 ի անցրին :

Սհաւասիկ Փանոսիանի առաջարկած մարդուն առարինութեան ասհմանը ըսածէն աւելի կայ եղեր ,

Բայց Ասիոյ մէջէն ելած եանիին բարբանջանքը մողունք եւ մտիկ ընենք թէ Սամաթիայէն եկած երկու այցելու տիկնալք ինչ կ'իսուին :

Առաջինը . փիւփ , ինչ զէշ հոտ է .

Մարդու սիրտը կը խառնուի , Թաշկինակը քիթիդ տար . չէնէ աս անտանելի հոտին մէջ մարդ կը մտնի :

Երկրորդը . Հիմա խելքս կը Թոցունեմ , նայէ , սա խեղճ տղան նայէ (Սափրիչ Սարզիսին տղան է այդ) . ողիները մարմինը ծածկեր են , վախ մարիկ , այնքան ալ վրան քերեր է որ մարմինը ճղակտոր է եղեր :

Ահ , չկենանք հոս քոյր իմ , դուրս եկնենք ասկէ , և որովհետև եկեր ենք՝ աղէկ մը աչքէ անցունենք սա Հիւանգանոցի մարդերը . կանանց կողմը երթանք և տեսնենք թէ այն տեղի մաքրութիւնն ալ այս տեղի պէս է :

Այն , կը պատասխանէ երկրորդը , ահա սա երկրորդ դուռը կանանց յատկացեալ խուցի մը դուռն է , շիտակ հոն երթանք ու նայինք հոն ով կայ :

Դուռը կ'բանան և ներսէն դուրս բուրող անտանելի զարշահոտութիւնը կսահիպէ զիրենք ետ քաշուիլ , բայց մէկը կը վազէ պատուհանը կը բանայ և

ապականեալ օվը քիչ մը կը մաքրուի, հիմա կարզը կուզայ այդ սենեակը պառկող ծեր կնոշը հետ խօսելու,

Մարիկ անունդ ինչ է :

Մարիանէ կը պատասխանէ պառւիկը :

Բայց մարիկ, ինչն զքեզ այդ վիճակը ձգեր են, բովի մարդ չգար, անկողինդ շտկող չկայ ։ Զէ աղջիկս, կը կրկնէ պառաւը, ամենուն հոգը հատեր է որ ինծի պէս պառւիկի մը երեսը պիտի նային, չէ որդի չէ . մարմառ ալ անկար չըլլայի՝ հոգս չէր տեղէս չեմ կրնար շարժիլ, մէկը պէտք է որ օգնէ, զիտեմ ձանձրութիւն կըլլամուրիշներուն, օրերս հատեր են, բայց էն ինչ ընելու է, ես ալ ազգին զաւակներ տուի, ազգն ինծի պէս դժբաղդ մը կրնայ պահպանել եւ այդ կամքն ալ ունի, իմ հայ զաւկը ներուս սրտին մէջ գութ ալ կայ :

Բայց ախ ինչ զիտէ ազգը թէ այսպիսի դժնդակ վայրկեաններ կանցունէ տառապեալը այսպիսի խշորիններու մէջ :

Սյցելու կանանց աչքէն արցունք կը վագէր. խեղն պառւիկը ումայ մը ջուր ուզեց տիկիններէն զանոնք օրհնելով, և տիկիններէն մէկը ցաւազին դիմօք դարձաւ լաւ ընկերին. կուզես տեսնել մեր սեռին ալ Յօթ երանելին, ու վերմակը վեր առաւ :

Սուկալի տեսարան, կղկղանքը և խարաններէն

վազած շարաւը իրար խառնուած զզուելի սաւան մը դարձուցեր էին խեղճ պառւիկին տակ :

Եւ արդարն ընդ խնամակալութեամբ 18 տարեկան մանկամարդ օրիորդի մը, որ աւելի բնութեան ձայնին լսելու տարիին մէջն է, պատսպարեալ կանայք աւելի երջանիկ կեանք մը չէին կրնար վարել :

(Ակնարկ ղեկատ . Ֆիրողութեանց) :

Ահաւասիկ Փանոսեանի տեսչութեան տակ Հիւանդանոցի բարեկարգութեան և մաքրութեան աստիճանը :

Անցնինք ասկէ ալ ու տեսնենք թէ ինչ կը խորհի ընդի. Տնօրէնը իրեններուն հետ լաթ լուացքի ամենակարևոր գործին վրայօք :

Տնօրէնը կըսէ. «Թողլ երթայժուրնալի Գրիգորը փայտ գնէ և ամէն պատրաստութիւն ըլլայ լաթերը լուալու համար ,

— Բայց այս ատեն փայտը ինչպէս ծախուափիտի առնուի և հոս կըրտի, կըսէ ուրիշ մը, ատենը ուշ և մինչեւ որ փայտերը զան՝ բանը բանէն կանցնի առտու կըլլայ: — Բայց մեր պակասն ալ միայն այդ չէ, կըսէ կնիկներէն մէկը, օճառ չունինք: — Ուրեմն ինչ ընելու է. բայց վաղը բննիչ պիտի գայ Պատրիարքարանէն, ատանկ խայտառակութիւն ըլլար . զիտէք մեր մինչեւ հիմա կըլեցուցածները մեզի կըմնան, ու յետոյ կրնաք երևակայել թէ մեր գործին մեքենան

ինչպէս տակն ու վրայ կըլլայ:—Ռւրեմն ըսէ, ինչպէս ընելու է, կը կրկնեն միաբերան, թող մնան պատրսպարեալք այն վիճակին մէջ ուր կը զնուին . եթէ դիտողութիւն ընող մը ըլլայ՝ կ' ըսենք թէ քանի օր է ողը ցուրտ և խիստ աւեր ըլլալովը խոհեմութիւն չըսեպեցինք հիւանդները հանուեցունել կամ զիրենք նեղել:—Բայց նվ պիտի երթայ քռվերնին և ուշադրութեամբ դիտէ, կրկնեց անդիէն խելացի աղբար մը. քննիչ, այցելու, մննք շատ տեսանք ինչուան հիմա . անոնք կուզան սովորաբար հիւանդ և պատրսպարեալներու կարգին մէջ կը պտըտին, և վեր իվերոյ քննութիւն մը ընելով « չնորհակալ ենք շատ աղեկ կը նայիք կոր » ըսելով՝ կանցնին կերթան :

— Եիտակը աղեկ կը խորհիս, ըսաւ նորէն Տօրթօրը. ծծ, կանչեցէք սա սպասաւորները և ըսէք որ լուացարարը պատրաստուին :

Ժամը զիշերուան մէկն էր, սպասաւորները կարգաւ շարուեցան իրենց երամավետին բոլորտիքը, որն որ քանի մը խօսքով նախ իրենց հասկրցուց թ առաւօտուն արեւ ծագելուն պէս զատ զատ պատրսպարեալներուն բռվը հանդիպին և ամենուն ալ ապսպիքն որ՝ իրենց « զնն էք» հարցուած ատեն, « այն զոհ ենք Աստուած երկար օրեր տայ Կարապետ աղային, մեզ աղեկ կը նայիք կոր, կերածնիս, խմածնիս, պառկածնիս, նսուածնիս, ամենուն ալ ըսելիք չի

կայ . Աստուած օրհնէ Տօրթօրն ալ որ պահապան հիրեշտակի մը պէս վրանիս կը հակէ : »

Այս պատուէրը տրուելին ետքը հրամայուեցաւ որ լուացարարները իբր 10—13 հոգի լաթերը լը աւ սկսին :

Բայց լաթ լուալու համար պէտք էր չուր եռացունել և շուր եռացունելու համար պէտք էր կրակ վառել և կրակ վառելու համար պէտք էր փայտ ունենալ, փայտ չկար, ատենը ուշ էր. Գալստեան ճակատը շիեց, ինչպէս Ռոսկինան ալ այսպիսի ղըժուար պարագաներու մէջ կընէր. մօրուքք քերեց. շատ մտատանջութեան մէջ էր. բայց մէկն ի մէկ կանչեց ուրախութենէն վեր ցաթքելով. զոնյ, զոնյ, ասոր ալ հնարքը զուայ. կեցէք նայիմ, նվ կայ հոտ, վաղեցէք Կարապետ, Գասպար, Համբարիկ, Բառնիկ, նոր դպրոցին քռվը սիւներ կան, քալաններ կան, եօլլամաններ կան, մէյմէկ հատ շալկեցէք լուացարան տարէք . և իրաւամբ Յ վայրիեանի մէջ ատաղձ տախտակ ևայլն ինչ որ կար՝ բոլորն ալ լը լացարան կրուեցան : Լուացարարները թեւերնին սօթեցին և սկսան մեքենաբար լաթ լուալ. — հասկըցի լաթերը թրչել : — Եւ որքան մաքրութիւն պիտի առնէին այդ լաթերը որոնք Յ ամփաէ ի վեր երրորդ անգամն էր որ զրի երես կը տեսնէին. ինչ և իցէ Յ ժամու մէջ լաթերը փառաւորապէս լուաց-

ւեցան, բայց հիմա կրթնար անտնք չորցունելու գործը որ առաջնեն աւելի դժուար էր. վասն զի զիշեր էր, արև չկար որ դուրսը փոքին և չորնար. վաղը առաւօտ ամէն բան պիտի յայտնուէր :

Առ ալ մտածելու բան է ըստ, օրիորդ մը, թող սա խափէսը բաղնիքին սոուխուխը տանինք ու մանկալ մը դնենք և լաթերը մէկիկ մէկիկ չորցունենք : Ինարագէտ օրիորդին խօսքը ծափահարուեցաւ և բաղնիքին սոուխուխը 60 օխայ ածուխ վառուելով, լաթերը չորնալ սկան. ինչ եղաւ նէ Զանիկ անունով աղջկան և շորապահ Գայիանէին եղաւ, վասն զի քիչ մնաց որ ածուխին հոտէն խղղուէին: Բարերագդաբար մէկ երկու շաբաթ անկողնոյ ծառայելով մեռնելէ ազատեցան :

Ամէն բան կազմ և պատրաստ էր այդ զիշերուընէ, և երբ յաջորդ օրուան առտուն Արզումանեան Մտեփան և Սլեանաքեան Խաչիկ Էֆէնտիները Խառըն ժողովոյ կողմէն իբրև քննիչ Հիւանդանոց գացին, տեսան որ մաքրութիւնը իրենց երեսն ի վեր կը ծիծագէր, լաթերը ծիսնեղէն սպիտակութեամբ կը փայլէին. և ամեն կրոմէն խուրձի հոտ կը բուրէր: (Ակնարկ դեկտեմբեր 2ի իրողութեանց) :

Տեսէր Փանոսեանի ներկայացուցիչներուն ճարպիկութիւնը :

Բայց հիւանդաբանի մէջ պատահածներն ալ ոչինչ

նուազ կարևոր բաներ էին. գաղղիական ախտէն ծանրապէս հիւանդացած երիտասարդ մը կար, խեղմին կոկորդը այնչափ ուուեցեր էր որ շունչը սկսեր էր սպառիլ. ուստի պէտք եղաւ որկորը ծակել, բայց զիշեր ըլլալուն և զործիքն ալ Տօրթօրն Ամերիկա մոոցած ըլլալուն համար ծակին մէջ սազի փետուր մը դրուեցաւ. յետոյ փետուրին խողովակը նեղ զարուն համար պէտք կըլլար ուրիշ բան մը. հիմա ինչ ընելու էր. բան չէր ազատեր այդ հնարագէտ մարդուն ձեռքէն, զնաց նառկիլէի ժանզուտ տէվի՛ պօյնի մը գտաւ և սազի փետուրին տեղ երիտասարդին կոկորդը կոխեց զայն :

Սազի փետուր, տէվի՛ պօյնի, որքան իրարու մօս բաներ են շիտակը. մէկը չկար քովը որ ըսէր թէ, հէյ, ինծի նայէ մարդ, այս հիւանդին կոկորդը նառկիլէ չէ, Փանոսեանի կոկորդը հիչ, որ կո՞ւլ կո՞ւլ բանի :

Բայց տէվի՛ պօյնին որկորը խօթուած ատեն երիտասարդին դէմքը սոսկալի կերպով այլակերպեցաւ, հետևեալ օրը բանի մը հարիւր դուրուշ կուտայ Տօրթօրը և զործիք կը շտկէ Հիւանդանոցի փարայով. բայց զործիքն ալ օգուտ մը չ'ըներ և երիտասարդը կը մեռնի :

Թերևս այդ երիտասարդն ըլլայ հոգետան մկներէն կերւողը, որովհետև յօշոտման պատճառաւ, մէկուն

աղիքը՝ միւսին լերդը՝ մէկուն ստամբար՝ միւսին չեմ զիտեր ինչը կը կտրուին և Հոգեփոխութեան պարագայ մը կը կատարուի . մէկուն գերեզման մկանց աղիքները կրլան . միւսը որդերուն կեր կ'ըլլայ կամ մըշնոց համբարներուն մէջ կըշտեմարանուի :

Քանի մը կեսարացիներկարարներ որքինոն չէնք կը ներկէին, գայթակղելով՝ կուզեն Տօքթօրը վրձինի կօթերով դրօշմել, բայց այս յեղափոխութեան առաջը կառնուի շնորհիւ Պ. Անէմեանի: Առ մկներուն ուրիշ կերակուր մ'ալ, Յարութիւն Տօնիկիսելազարը: Այս մարդը առողջ և յաղթանդամ մարդ մէր, ինչպէս եղեր է որ 68 յունիքը Զի օրագրութիւնը յանկարծ զինքը մեռած կ'ցուցնէ. պատճառը շատ բնական է և խնդիրը պարզ. յիմարապահ Պաղտասարը շարաթն անզամ մը կանանց երթալու արտօնութիւնը ստացած էր (մեղքը այդ արտօնութիւնը տըւողին վիզը). կանանցի դռներուն վրայէն փակադակները վերցան. (Ամերիկացիներուն առաջին դըրութիւնն է ազատ ըլլալ). տեսուչը ժամը 12 ½ ին այդ հոգէն ալ ազատած էր, սակայն յիմարապահ Պաղտասարը յունիքը 4ի գիշերը զինով էր, և որովհետև տարեզլուի էր, յիմարապահ Պաղտասարը կուզեր կանանց երթալ և այդ առթիւ իւր նշանածին ձեռքն համբուրել և ապազայ երջանկութեանց վրայ խօսակցիլ: Բայց Յարութիւն Տօնիկի խելազա-

րին անհանդարտութիւնը բռներ էր և չէր ուզեր երթալ անկողինը պառկիլ. յիմարապահին սպառնալիքը օգուտ չ'ըրին. բայց նշանածին սէրը կանանց կհրաւիրէր զյիմարապետը, որուն մատը դիպուածաւ Տօնիկի ակրաներուն հանդիպեցաւ քիչ մը ատեն, մինչև որ պատասար բիրը ձեռք առաւ և Տօնիկի զյսուն այնքան իշեցուց որ ողորմելի խելազարին արիւնը ուղեղին մէջ փազելով՝ այդ սոսկալի հարուածներուն տակ հոգին փշեց :

Այս դէպքը արգելք չեղաւ որ յիմարապետ Պաղտասար իւր սիրուհւոյն այցելութիւն - տայ . բայց երկրորդ օրն ալ Յարութիւն Տօնիկի դիակը մեռելատունը այցելու կ'ըլլար:

(Ակնարկ յունիքը 11 և 31ի իրողութիւններուն) Տեսէք Հայեր Փանոսեանի անձնութրութիւնը և հիւանդանոցի վրայ տարած խնամքը նւր կհասնի :

Մինչդեռ Հիւանդարանի հոգետան և յիմարանոցի մէջ այս աղետալի դէպքերը կապատահէին, անդին որոշեալ յարկի մը տակ բարեկենդանական նշանաւոր գիշերիվայներ կկատարուէին, քիթինէի սօառէներ տեղի կ'ունենային, եռվիշաներով ու խատայիթներով սուֆուաներ կը տրուէին, կաքաներ պարահանդէսներ կը բացուէին և հէլլայ մէօթակի զանազան քաղցր խօսակցութիւններ կանցնէին:

Սուս, դուռը կը զարնուի, ով է արդեօք այս ատեն եկեր զիս կը կանչէ. կեցի կեցի աս դրանը ետին պահուըտէ քիչ մը, ես դուռը բանամ, — Ինչ կայ, ինչ կուզէք: — Մարդ մը դռնէն դուրս ելածին պէս Մողեսի նման կը սահի, մթութեան մէջ աներեւոյթ կը լլայ. այն ալ ես եմ, այն, այն, ոչ, ոչ ան, հեշտաճեմ սանդուղ, զքեզ մինչև վերջը պիտի յիշեմ. այն զիշերը Հ. . . Ն. չ' զարնէ, բայց. . . զընա զնա, վաղը առտու կ' խօսինք ատոր համար, և դէմքը գունաթափ կտեսնեմ, ձայնը ինչնւ մարեր է:

Որքան երջանիկ էի Փանոսեանի Տեսչութեան օրովը. կեր արբ, մտիր ելիր, և ուրախ լեր. (պաշտօնեայ մը այսպէս կերազէք Փանոսեան Հիւանդանոյէն փախչելէն ետքը) :

Կը թողունք Հիւանդանոյին այգին, որուն 20000 որթերը սօպաներուն և խոնանոցին զեհենին մատնուեցան նոյ. 7ին, որովհետև Փանոսեան հասարակաց պարտէզ պիտի շինէր հոն և Լօնտրայէն այցելուներ պիտի զային :

Կը թողունք յուլիս ամսոյ միջոցները որբ աղջկանց բերանը բողոքականաց աշխարհաբառ անհամ երգեր դրուելու անպատեհութիւնը :

Կը թողունք Տօքթորի սեղանին վրայ որսեղէն կերակուրներ գտնուելու համար Տնօրէնին կողմէն

առ դեղազործն տրուած արտօնութիւնը որ որսի կ'երթայ, հետևաբար պէտք եղած ատենները դեղաբանը չգտնուիր դեղ պատրաստելու համար: (դեկտ. 25)

Կը թողունք այս պատճառաւ նոյ. 10 ին քանի մը հիւանդաց որոշեալ ժամերու մէջ դեղ չտրուելէն ծագած մնանները և գէշ սպասարկութեան գէշ հետեւանքները :

Կը թողունք փոխադրութեան համար ծախու առնուած կառքը որ 1,600 դրուշի եղած է և օգուտ մը չունի և անգործածելի կը մնայ, և ամէն շաբաթ վրան 100—150 դրուշ ծախք ունի: Ասոր պէս եղած է նաև 1580 դրուշի ծախու առնուած արհեստարանի շրհանն ալ :

Կը թողունք մօմարանի մէջ բազմածախ գումարներով շինուած մարմարէ թէզկեանները, կաթսանները, օճախները, որոնք Փանոսեանի հրամանաւ քանդլւած են:

Զանց կը մնենք հիւանդաց խմած լեղի ջրին և Հիւանդարանին կոտրած ապակիններուն մինչեւ ետքը այնպէս մնալուն վրայ խօսիլը:

Կը թողունք կենդանիններուն անօթի մնալը և 13 ուկիի առնուած Փանոսեանի ձին անօթութենէն աստեղաբաշխական դիտակ մը դարձած, յետոյ 500 դրուշի ծախուելուն վրայ խօսիլը: (նոյ. 14).

Կըթողունք Տօքթոր Գալուստեանի ծոցը բաւական ստակ գտնուած ատեն խանիվները առանց շաքարի տրուելու փոքրիկ անկարգութիւնը, և մանր ծախուց համար ստակ տալէ դադրելով զանազան անկարգութեանց տեղի տալուն մեծ անկարգութիւնը . (Այս. 29 ին) :

Կըթողունք գոմորական մոլութեան պատճառաւ Փանուեանի պաշտպանած մէկ մարդուն արտաքըլուիլը . (Դեկտ. 25):

Կը թողունք նոյ, ամսուն վերջին զիշերուան ընդհանուր մութը՝ որ հետևեալ առտուն միայն արևի լրյուվ կը փարատի :

Կը թողունք քիւրտ բանուորներուն լացը, որոնց վարձքը տալ չուզեր Գալուստեան և երկու ամիս կը տանի կը բերէ մինչև որ խեղճերը ձայներնին կը բարձրացունեն և Տօքթօրի հրամանաւ յիմարապան Պաղտասարի ահազին զաւազանը ասոնց կոնքին վրայ կելնէ կիշնէ ու քիւրտերը յուսահատած կը փախչին և մինչև հիմս առնելիքնին չեն ընդունիր : — Ամերիկայ ալ ասանմկ կընեն Տօքթօր :

Ինչ ըսելու է Տօքթօրին՝ երր Խօրասանճի Համբարձում անուն անձը՝ Ցատեան Ներսէս էֆէնտիին և Թ. Գիտակ պէյին զանգատելուն համար թէ ի թենց ցամաք հաց կուտան և Տօքթօր Գալուստեան առտու իրիկուն իրերական տեսակ կերակուր կու-

աէ » երկրորդ օրը համբուելու համար մունետիկ կանչել կուտայ Տօքթօրը ամէն յարկերուն մէջ և ծիծաղելի մականուններով խեղճը նշաւակել կուտայ ի պատիժ իւր զանգատելուն (Ամերիկայ ալ ասանմկ կընեն) :

Բայց հոս կը դադրինք Փանուեանի օրովը պատառ հած զայթակղելի գեապերը նկարազրելէ, վասն զի ամէն դէպք իւր օրովն ու պարազայովը եթէ պատմել ուզելինք՝ Սսմաւուրքի չափ հասոր մը շինել հարկ կըլլար . այդ ալ մեր գործը չէ, վասն զի մենք ալ հասարակութեան հետ ձանձրացած ենք Հիւանդանցի մրայ այլքան զրոյցներ մտիկ ընելէն և Մանգումէ լրազրին անտանելի շատախօսութենին: Ուստի այս պատճառաւ է որ այս ոճը ընտրեցինք Փանուեանի տնօրինութիւնը նկարազրելու համար . բան զի Փանուեանի բասծն ալ բրածն ալ կատակերգութիւն է, և ասոր համար մենք ալ զանոնք իրենց ընտկան և յարմար ձևովը ներկայացունել ուզեցինք: Բայց ասանմկ ընելու համար, որչափ որ եղածներն այսպէս պատմեցինք նէ ալ, ոչ վանկ մը աւելի դրինք, ոչ բառ մը հնարեցինք: Ձևերնիս կատակերգութեան են է, բայց պէտք մը չկայ որ մոտացածին ըլլայ, ալ Հիւանդանցի մէջ պատահած անթիւ եղերեկատակ դէպքերէն միայն մէկ բանիին յիշատակութիւնն է : Հոս այսչափը հերիք է Հիւանդանցի տնօրի-

նութեան վրայ բաւական գաղափար մը տալու համար, սպասէ քիչ մ'ալ Փանոսեան . քեզի ըսելիքնիս չ'ընցաւ, տակաւին մեր լսելիք խօսքերը մտիկ ընելու պատրաստէ ականջներդ :



Պ.

ՓԱՇՈՍԵԱՆԻ

Հ Բ Ա. Ժ Ա. Ռ Ա. Կ Ա. Ն Ը

Նախընթաց դրուագէն կը հետեւի որ Փանոսեանի մատակարութեան դատաստանը տեսնուած ու վճռուած է : Եօթն ութ ամիս Հոգաբարձութեան միջոցի մը մէջ Փանոսեան Հիւանդանոցին մէկ երկու ամիս առատութիւն մը տալէ ետև , դժուարութիւնները նոյն իսկ գործին սկիզբներէն զգալ սկսած էր : Մակայն իր տնտեսութիւնը չէր կրցած կանոնաւորել :

Բայց ան ատեն դեռ արտաքոյ կարգի հասոյթներու աղբիւրները ցամքած չէին : Դեռ նուշընները ամեն կողմէ կը վագէին : Մտակով թուղթ և թավլու խաղողները վաստկածնին Հիւանդանոցին տալու

տպայման կը դնէին, և հետևեալ օրը Մանզումէի մէջ մեծ մեծ զովեստներ առնելով եռանդները կը տաքային: Պ. Փանոսեան, որ ուրիշ ատեններ մարդու չէր հաւաներ, ոչ միայն Պատրիարքին, Խառն ժողովին, Կղերին և այլն և այն, այլ և մինչև անգամ շինել տուած դպրոցին քար և աղիս կրող իշավարներուն հրապարակային շնորհակալութիւններ կը յայտնէր:

Ըսել չենք ուզեր որ ժողովուրդը շնորհակալու թեան արժանի չէ: Ժողովուրդն իր կրցածը ըրաւ, Պ. Փանոսեան ալ զոհութիւն յայտնեց: Բայց աս կերպով Հիւանդանոց չէր կրնար կառավարուիլ: Նուէրները մինչև յաւիտեան չէին կրնար տեսել: Պ. Փանոսեան նեղը մնաց և սկսաւ նսխանձորդներէ գանգատիլ, ինքինքը թշնամիներէ պաշարուած երևակայել, սկսիահները վրաս կը յարձակին ըսել: Սակայն դեռ լեզուն շատ երկայն էր, և որովհետեւ լեզուն ուկոր չունի կրսեն, միշտ ինք ալ հակառակորդներն ու չարախօսները յամօթ դարձնել կապառնար: Աստուած տար որ այս սպառնալիքը կատարուէր. Պ. Փանոսեան խայտառակութենէ կազատէր և Փրկիչն ալ թշուառութեան մէջ չէր իյնար, և քանդի Պ. Փանոսեանի անձին դէմ ատելութիւն մը չունիք, մենք ալ ուրախ կը լլայինք իր յաջորդութեան վրայ: Դժբաղդաբար Պ. Փանոսեանի բռնած զոր-

ժին քնական հետևանաց առաջքը հվ կրնար առնել Յիմար շոայլութեան ու անփորձութեան կործանումը հվ կրնար արզիկէլ: Պ. Փանոսեանի զանզատած Խառն ժողովն ու Պատրիարքարանը քանի քանի անգամ եկեղեցիները շրջաբերականներ շնանեցին, պաշտօնական յայտարարութիւններ ջրատարակեցին, որպէս զի հասարակաց համարումը հրաւիրեն իր վրայ և իր վարկը պահպանեն: Ոչ, Պ. Փանոսեան իրաւունք չունի այս մասին զանզատներ ընելու: Պատրիարքարանն ու Խառն ժողովը ուրիշ մեղադրանաց արժանի են, և այն ալ մենք պիտի ընենք հասարակութեան բերնէն: Կերևայ որ Պատրիարքարանը ինք ալ չէր հաւատար Պ. Փանոսեանի ձեռնարկին յաջողութեանը: Ինչ իրաւամբ ուրեմն ինք որ անոր պարտքերը ճանչնալու յայտարարութիւն կը լինէր, ժողովուրդին ապահովութիւն տալու կ'ելլար: Մանզումէի յարձակումներէն կը վախինար, բայց չէր զիտեր որ վերջապէս Պ. Փանոսեան բեռը իր վրայէն Պատրիարքարանին ու Խառն ժողովին կը նաև նետելու պիտի աշխատէր: Հասարակութենէն կականածէր, — բայց հասարակութիւնը իրաւամբ կասկածելով որ Փանոսեանի բռնած ընթացքը ելլալու ճամբայ չէ, վաղուց իր ձեռնտուութիւնը դադրեցուցած էր: Մանզումէի հսկմանը ու պիտաներն ալ իրեն վրայ չէին ազդեցութիւն ը-

ներ : Այս պատճառու կը յանդգնէր ժողովու րդէն գանգատելու , որպէս թէ իր եռանդին ու անձնաւուիրութեան արժանաւոր քաջակերութեամբ չ'պատասխաներ : Իր քծութիւնը խածանողութեան կը դառնային :

Պատրիարքարանը յանցաւոր է իր այս երկդիմի ընթացքին համար : Ըստ Թէ Պ. Փանոսեան առաջին օրէն Հիւանդանոց մը հաստատած է Հիւանդանոցի օրինաց համեմատ , և պաշտօնական ծանուցմամբ ալ հրատարակել , մինչդեռ Հիւանդանոցին ուր հասնիլն ամէն մարդ կը տեսնէր , ասիկայ ուրիշ բան չըսենք՝ զարմանալի հակասութիւն մընէր : Կը պատմեն Թէ Պ. Փանոսեան Փարիզ երթալու մտօր հուկէ մեկնելէն առաջ իր մտերիմ կարծածներէն մէկուն խոստովաներ է Թէ այս զործը առաջ չպիտի երթայ , զոնէ ես հոս չզտնուիմ որ զալիք խայտառակութիւններէն կերպով մը ազատ եղած ըլլամ :

Պ. Փանոսեան Եւրոպա կերթայ , Խառն ժողովը զինքը կը կանչէ և հաշիւները չ'մաքրուած Թող կուտայ որ կելլայ կերթայ : Պ. Փանոսեանի կարգած փոխանորդները զործին զէշութիւնը տեսնալով ետ կը քաշուին : Բոլոր Հոգաբարձութեան զործերը Տօքթոր Գալուստեանին ձեռքը կանցին : Խառնժողովը Տօքթորին ապիկարութիւնը զիտնալով հանգերձ դարձեալ ձայն չնաներ : Նոյն միջոցին զործե-

րը քանի կերթան կը վատթարին : Պ. Փանոսեան փարիզէն այս լուրերը առնելով իր հոն բնակութիւնը կերկուցընէ : Կերեւի որ Լուրսանպուրի պարտէզին վրայ նայող սէնեակին մէջ բնակած ատեն , և եղիակ իշխափ զելք ու սեֆա սխրմէժէ (*) եղած ժամանակ , շուտ մը նորէն Պօլիս դառնալ և փիսութեան մէջ իյնալ չէր ուզեր :

Վերջապէս Պ. Փանոսեան Փարիզի մէջ ինչ զործ որ ունէր լմացուց , անկէ Մանչեսթէր անցաւ : Մանչեսթէրի մէջ Հայ վաճառականները իրեն փառաւոր ընդունելութիւն ըրին , խնճոյք տուին , և մեկնած ժամանակ խմբովին մինչև երկաթուղիին կայարան նը ճամբու դրին : Մէծ պատիւ Պ. Փանոսեանի պէս շատախօսութեան տաղանդով միայն երեսելի հանդիսացող խմբազրի մը : Այսու ամենայնիւ չենք վարանիր ըսելու Թէ կեցցեն Մանչեսթէրի Հայերը : Իրենք ըրած են ինչ որ պէտք էր ընել Սզզային բարւոյն համար եթէ ոչ հանճարով փորձառութեամբ և տաղանդով , զոնէ եռանդով (Թէ և խենդուխելառ աշխատողի մը : Բայց Մանչեսթէրցիք առողջ դատողութեամբ դատեցին զՓանոսեան , և այս դատողութիւնն ալ Անզղիոյ պէս առաջին կարգի քաղաքակիրթ ազատ և ծանր երկրի մը մէջ բնակող մար-

(*) Տես նամակ Պ. Փանոսեանի ընդունելու Մէծ ժուայի:

դոց արժանի էր : Ամենէն առաջ իրենք միայն հասկըցան Պ. Փանոսեանի սկզբանց թիւրութիւնը , և թէպէտ զինքը մեծարեցին , բայց չվարանեցան նաև ամենայն անկեղծութեամբ իրենց կարծիքը յայտնելու , թէ անդ Պ. Փանոսեանի , և թէ աստ հրատարակութեան միջոցաւ (*):

Պ. Փանոսեան իր յուսացածին չափ նպաստ չի գտաւ Մանչէսթէրի մէջ . ընդ ամենը հարիւր լիրանուէր հազիւ կրցաւ հաւաքել : Ի վերադարձին իզմիր հանդիպեցաւ , բայց հոն ալ մեծ օգնութիւն մը չգտաւ : Վերջապէս Պոլիս հասաւ Եւրոպայի մէջ ժողված ստանէրուն տեղ 8—10 հազար դուրուշի անպիտան գործիք և կահեր բերելով Հիւանդանոցին համար : Էլորատո մը գոնալու յույսով զնաց և ձեռնունայն ետ դարձաւ :

Ճշմարտութիւնը խօսերով , Պ. Փանոսեան Հիւանդանոցն իր ձգած վիճակին խիստ գէշ վիճակի մը մէջ գտաւ : Գալրւստեանը Փրկչի Հիւանդանոցը Ամերիկայի կանոնաց համեմատ անկարգութեան մէջ ձգած էր , ճիշդ ինչպէս որ իր համանման տիպարները եղող Մոլիէռի բժիշկներն ալ հիւանդները

(*) Տես Արժանապատիւ Խորէն վարդապէտին կողմանէ զրուտած և Մասիս լրագրին մէջ հրատարակուած նամակը :

լստ կանոնաց արուեստին կը մեռցնէին : Կըսեն թէ Տօքթոր Գալրւստեան իր արուեստն ալ Փրկչի հիւանդաց զլուխը կը սորվէր . ասոր ստուգութեանը մենք երաշխաւոր չենք կրնար ըլլալ : Խառն ժողովը Փրկչի վրայ լսած տարածայնութիւններէն ստիպուելով , և զործին ընթացքը տեսնելով վերջապէս իր թմրութենէն սթափեր քանի մը անգամ Գալրւստեանը կանչեր և հաշխները նայիլ ուզեր էր : Բայց Փանոսեանին Եւրոպա գտնուիլը Տօքթոր էֆէնտիին դիւրին միջոց մը տուած էր պատասխանատուութենէ ազատելու :

Կարծենք չենք սխալիր եթէ ըսենք որ Պ. Փանոսեան իր վերադարձին ինք ալ հասկցաւ որ առանց գերբնական զօրութեան մը անհնար պիտի ըլլար իր պաշտօնը շարունակել : Իրեն պէտք էր վերջին և գերազոյն նիզ մըն ալ թափել իր ընկըդմելու վրայ եղած նաւը փրկելու համար : Եթէ այս ըլլաջողէր , կը մնար խայտառակութիւնը պարտըկելիք ամենէն յարմար եղանակաւ ասպարէզէնքն քաշուիլ , յանցանքը վրայէն նետելով և ինքզինքը զոհ եղած ցոյց տալով :

Կրկին և կրկին անգամ նուիրատուութեամց դիմեց , չ'յաջողեցաւ . Թատերական ներկայացումներ տալ ուզեց ի նպաստ Փրկչի , մարդ զնաց . Հիւանդանոցի պատապարեալ աղջիկները թատերա-

բեմերուն վրայ հանեց, ստակ տուող չեղաւ . վիճակիհանութեան տոմսակներ հանել ուզեց, քաջակերող չգտնուեցաւ : Ինչ միջոցի որ դիմեց ունայն ելաւ : Պ. Փանոսեանին օձիքը մնանկացեալ մարդու մը պէս պարտատերերուն ձեռքը մնաց, Հիւանդանոցին մէջ ըրած քանի մը առ երևոյթս բարեկարգութեանց հետքն ալ չմնաց : Խսկ Փրկչի Հոգաբարձութեան Մեծ Նոր- Խանի սենեակը, այն ալ իր կերպարանքը փոխեց :

Ատեն մը երբ որ ստակ ուզողներ կերթային, մէկը միւսին հրաման կուտար, տուր այսչափ դուրուշ որ երթայ, առ այժմ առ սա հինգ ոսկին (ծոյէն տարով) մնացածն ալ յետոյ կը վճարենք, կըսէին : Կամ այնինչին այսչափ դուրուշ տուր թող երթայ, այն ինչ բանն առնէ և շուտով Հիւանդանոց հասցունէ : Առ լրան Պայազիսէն ձի մը բռնելով: Գործակալները գործերնետ չ'թողելու համար անդադար ձիով Փրկիչ կ'երթեւեկէին : Մեծ նոր խանին բակը չորս հինգ ձի անսպակաս էին, որով ձիավարներն ալ Պ. Փանոսեանին շնորհիւ բաւական ստակ կը վաստիէին (օրը գոնէ 100 դուրուշ) : Խսկ զացող եկող գործակալներն ալ, մանաւանդ իրիկուան դէմ մինչև որ Եէտի-Գուլէ հասնէին, մանբուն վրայ գտնուած Բաքսի տաճարներն ալ զանց չէին ըներ : Բայց այս սենեակն ալ շատ չանցաւ ցաւակի կերպարանք

մ'առաւ, և պարտատէրները օրն ի բուն զանի շըրջապատելով, զործակալաց զուարթութիւնը տիրութեան դարձուցին :

Ալ այնուհետեւ ամէն ցանք անօգուտ էր: Պ. Փանոսեանի կը մնար իր երկրորդ դերը խաղալ, Այսինքն գոնէ արտաքին երևոյթը ազատելով ասպարէցին կծկել: Ֆեկտնեմքերի վերջերը Պատրիարքը նամակ մը զրեց Պ. Փանոսեանի որ այն ամիս Պատրիարքարանի պաշտօնէից ամսականները քանի մը օր առաջ վճարէ որպէս զի Կաղանդի և Ծնունդի պէտքերնին հոգան : Փանոսեան պատասխանեց որ ինք ալ այդ փափաքին վրայ է և յունվարի սկիզբը պիտի վճարէ : Նոյն միջոցին Հիւանդանոցի պաշտօնեաններէն և բանուորներէն ալ հարիւրէն աւելի մարդիկ Մեծ նոր խանի սենեակը կը դիմէին ստակ պահանջելու: Յունվարին սկիզբը Պատրիարքարանի պաշտօնեաններն ալ սկսան հոն յաճախել: Պ. Փանոսեան, ստակ չկրնալով հայթայթել, (թէւ արդարութիւնը խօսելով՝ ստակի պակասութիւնը Տօքթօրին և իրեն լրտեսութիւն ընող գործակալաց համար չէր), բոլորովին շփոթեցաւ, շուարեցաւ, ինչ ընելիքը կորսնցուց, և ինչպէս ռամկօրէն կըսեն փուառան շաշըրմիշ ըրաւ: Թօփի նետելէ զատ ուրիշ նար մը չէր տեսնուեր, անոր ալ առիթը չուշացաւ: Պատրիարքարանի պաշտօնէից պատասխանեց

Թէ ձեզի ստակ չպիտի տամ, Պատրիարքարանն
ալ ձեզի ըլլայ՝ հասովթն ալ, զացէք ինչ կընէք ըրէք:
Ասոր վրայ պաշտօնեալք խիստ դժկամակեցան:
Այն շաբթուն ոչ նշանտուքէ, ոչ հարսնիքէ և ոչ
ալ անցագրատունէ հասոյթի յոյս չկար. Թերևս Պ.
Փանոսեան ալ այս կէտք նշմարելով անանկ պա-
տասխան տուած էր որպէս զի զոնէ 20—30 հոգի
պակաս երթան զան սենեակը: Սակայն իր կար-
ծածին պէս չելաւ: Ա. Սարգիսը Ծննդեան մօտ
զալուն պատճառաւ յունվարի մէջ շատ նշանտուքներ
եղան որոնց հասոյթը 20,000 դուրուշը կանցնէր
Փանոսեանի ակնկալութեան հակառակ: Պատրիար-
քարանի պաշտօնեալք զոհ եղան, բայց Պ. Փանոսեան
զայրացաւ և սկսաւ զոռալ ու պոռչտել թէ. Պատրիար-
քարանը Հիւանդանոցին հասոյթները վար կը զնէ:
Տօն Քիշօթը հրաժարականի յարմար առիթը կը
զտնայ և յունվար 19 ին իր առաջին հրաժարակա-
նը Ա. Պատրիարքին կը զրէ: Պ. Փանոսեան այս
հրաժարականին մէջ կըսէ որ Հիւանդանոցին պէս
մերկ և աղքատ հաստատութեան մը Հողաբարձու-
թիւնն յանձն առնելու յիմարութիւնը (քիւսթախլը)
ըրած ատեն նախ Պատրիարքին և Խառն ժողովին
բարոյական օգնութեանը և երկրորդ հասարակու-
թեան ձեռնտուռութեանը և համակրութեանը վրայ
յուսացեր էր:

Արդ՝ այս երկուքն ալ չ'պակսեցաւ Պ. Փանոս-
եանի: Ինչպէս որ վերն ալ ըսինք, Խառն ժողովը
մինչև վերջին օրը իրեն նպաստաւոր յայտարա-
րութիւններ կընէր, և Թէպէտ ինքը վստահ չէր
Պ. Փանոսեանի ձեռնարկութեան զրով ելնելուն-
վրայ, բայց ազգին վստահութիւն կուտար: Հասա-
րակութիւնն ալ, ինչպէս Պ. Փանոսեան ինք ալ
կը խոստվանի, առջի բերան յուսացածէն շատ ա-
ւելի ձեռնտուռութիւն ընելով 400,000 դուրուշի
շափ ստակ տուաւ: Ալ ինչ կուզէր ասկէց աւելի:
Բայց Պ. Փանոսեան փոխանակ այս 400,000ի գու-
մարը արդիւնաւորելու, շռայլաբար վատներ կամ
վատնել տուեր էր: Հիմա ալ կելլայ կը զանգատի
թէ Պատրիարքարանն իր վարկը կը կոտրէ, թէ
Հիւանդանոցը իր ձեռքէն առնուելու զրոյցներուն
պատճառաւ հասարակութիւնը ստակ չխտար, թէ
այսպէս կընէ, այնպէս կընէ, ևայն ևայն: Ասոնք
փախուստի ձևեր էին: Պ. Փանոսեան իր պաշտօնը
շարունակելու համար վեց հատ ալ հրամայողական
պայմաններ կը դնէր, որոնց զլսաւորներն էին զին-
քը Հոգաբարձութեան մէջ մինչև տարի մըն ալ հաս-
տատել, և հինգ հազար լիրայի ալ վիճակահանու-
թիւն մը բանալու հրաման առնել տէրութեանէն:
Խառն ժողովը յորդորեց զՊ. Փանոսեան որ յան-
կարծական հրաժարականաւ զործերը յետին ան-

կարգութեան մէջ չի ճգէ : Պ . Փանոսեան հաճեցաւ
իր հրաժարականը ետ ճգէլ եթէ անմիջապէս իրեն
20,000 դուրուշ հայթայթուի , որով առնելիքի տէ-
րերը ժամանակ մ'ալ պիտի կրնամ խաբել կըսէր :
Խառն ժողովը 10,000 դուրուշի զումար մը տուաւ
որուն 5,000ը իրեն հիմայ այնչափ զանգատած
Սէրվիչէն էֆէնտիին ձեռքով ստացած էր : Խառն
ժողովը՝ եթէ Պ . Փանոսեանը հրաժարեցընելու
միտք ունենար , ոչ 20,000 դուրուշ հայթայթելու
խօսք կուտար , ոչ ալ իրօք 10,000ը իրեն կը յանձ-
նէր : Բայց Պ . Փանոսեան զիտէր որ աննախատե
սութեամբ իր ոտքին ներքև բացած վիճը ասանկ
փորքիկ գումարներով գոցել աննար էր : Ռւատի
Փետրուար 2ին իրիկունը Խառն ժողովին ցրուելէն
ետու իր հրաժարականը Պատրիարքին ձեռքը տուաւ
և առաւ բալեց , իմացունելով միանգամայն որ հե-
տեւեալ օրը Հիւանդանոցի խղճալիները ուտելու
հաց չունէին :

Ինչ սարսափելի վիճակ : Պ . Փանոսեան Ազգէն
այնչափ համակրութիւն ու ձեռնտուութիւն զոնելի-
ետու՝ անոր խղճալիները մերկ , անօթի , կը փախ-
չէր : Հոգաբարձութիւնը այն աստիճանին հասու-
ցած էր որ ոչ հացագործը հաց , ոչ ալ մսավա-
ճառը միս կուտար . այս էր ահա Պ . Փանոսեանի
կարծեցեալ ճարպիկութեամ , զործունէութեան ,

աշխոյժին վերջնական արգասիքը : Այնչափ սոոյզ
է որ առանց իմաստուն մատակարարութեան , իտ-
հական տնտեսութեան , առանց նախատես զզու-
շաւորութեան Մարախի նման զըպ զըպ ցաթկրո-
ւել և անձեղի պէս կարկաչելը Հիւանդանոցի ընդ-
հանուր տնօրէն ըլլալու յարմար ձիրքեր չեն :

Գանր Խառն ժողովին և անոր ալ ըրած մէկ մեծ
և ամենամեծ սխալն երեսին զարնենք . Հիւանդա-
նոցը զէշ վիճակի մէջ էր , խիստ լաւ : Ասիկայ
երկու անգամ երկուքը չորս կընէի չափ իրական
ճշմարտութիւն մըն էր : Բայց ինչ հարկ կար Հի-
ւանդանոցին պատսպարեալները բոլորն ալ անօ-
թի մեոցնելու տեղ , ընտանիք ունեցողները իրենց
տուները դարձնել աւելի նախամեծար է ըսելով
հարիւրի չափ խղճալիներ մէկէն ի մէկ փողոցը լե-
ցընել : Կըսուի թէ անսուն անտերումնջ և անիրնտա-
նիք խղճալեաց ալ միւսներուն մէջ խառնուելով
դուրս ձգուիլը գաղտնի գաւադրութենէ մը առաջ
եկած է . Բայց ինչնւ զործը պէտք եղած խնամքով
չէ կատարուէր : Վերջապէս ուր որ դառնանը՝
Խառն ժողովին վրայ բարդական պատսպահնա-
տուութիւն մը կը մնայ . հարկ կար ուրեմն այն
տեսարանը ազգին ընծայել՝ մանաւանդ որ դուրս
ձգուածները հիմա նորէն մի առ մի ներս կառ-
նուին :

Ե.

Ե Զ Բ Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Ի Ւ Ն

Եյ, Փանոսեան, հիմա զանք բիչ մ'ալ քու համացած լեզուովդ քեզի հետ խօսինք, որպէս զի հասարակութիւնն ալ աղէկ մը ճանչնայ այն շառլաթանը որ մինչև հիմայ ականջնիս իւցուց։ Կարդագուն ալ այս տեսքակը և նկատէ ինքզինքդ այս հայելիին մէջ. տես եթէ քու աչքդ ալ չէ կուրցեր, տես քու տղեզութիւններդ։

Կտրէ բերնիդ մէջէն ու անարդ կաշիի մը պէս մէկդի նետէ քու մնոտիապանծ ու չարաթոյն լեզու, որ հողաթափի չափ մեծ է. կտրէ մատուցներդ ալ որպէս չի զարշաթաթաւ զրիչդ չկարենաս ձեռքդ բռնել։ Որննք են քու բարձրածայն տուած խոստումներուդ փոխարէն կատարած զործերդ։ որ զործիդ մէջկիայլի քու տնտեսազիտական հանճարդ, որննք են այն բարեկարգութիւնները որոց հեղինակը դու միայն ըլլալ կը պարծենայիր. որու ստակն է,

որու իրաւունքն է որ դու չարաչար գործածել յանդզնեցար . ուզած մարդերդ պաշտօնեայ ըրիր . և Հիւանդանոցի ծախքը անպիտան շուայլութիւններով բազմապտղեցիր :

Ով՞ ըստ քեզի՞որ ելնես քարէ դպրոց շինես , այն ալ խախուտ , մութ , խոնաւ , բորբոսած . այդ էր Հիւանդանոցի պակասը . խեղճ տղայոց առողջութիւնը թունաւորել կուզես . կուզես որ ազգին զաւակները փոտին ու մաշին այդ խոնաւ վիրապին մէշ :

Ուր՞ տարիր 180 օխայի չափ տառերը , զորս Հիւանդանոցին վերցուցիր , նորէն թափել տուիր և հիմայ տէր եղար . անոնց ստակները պիտի տան . ուրիշ շատ ստակներ ալ վճացուցիր զուն , 150 սթէուլին մէկ , Մանչէսթէրէն ու Փարիզէն հաւաքած 170 լիրան երկուք , և ուրիշ հին հանգանակութիւններ ալ , որոնց ցուցակները երբեմն երբեմն հրատարակելու սկած ես : Սա բուկին ամէն օր զովաբանած Գալուստեանդ ինչ ընտնք , ձուն չմնաց թերաւ պատրապարեալներուն զիստւն . պզտիկ զանգատ ընտղ մը եղաւ մի , հայտէ յիմարանց և շղթայ . քու ձեռքիդտակ անօթութիւնէ ու տանջանքէ մետնող եղաւ , քու ձեռքիդ տակ ամենէն զուարճակի խայտառակութիւնները պատահեցան , քու ձեռքիդ տակ պզտի դեղագործքերեք որբ քոյրերունմէկը մոլորցնելու չար

խորհուրդը ծնաւ , և մինչև անզամ , զետինն անցնելուն , Հիւանդանոցէն դուրսհանեց պտտցուց աղջկը շաքարեղէններով հրապուրած . քու ձեռքիդ տակ ըսպասաւորները սպասուհեաց հետ , վարժապետները վարժուհեաց հետ սիրահարեցան և զեկ Պապա կոչեցին . քու ձեռքիդ տակ անկարգութիւն չմնաց կատարուեցաւ . ազգին պարտքերը կըվճարեմ ըսիր , պարտքը մինչև ազգին կոկրդը հասցուցիր . Հիւանդանոցը մատով ցոյց տրուելու արժանի հաստատութիւն մը պիտի ընեմ ըսիր , և Փառք Աստուծոյ ամէնքս ալ հասկըցանք որ 60 տարուան մէջ չտեսնուած փորձանքները քու շնորհիւղ 6 ամսուան մէջ հիւանդանոցը վայելց : Քու բարեկարգութիւններդ քեզի ըլլան . քու ծառայութիւններդ մեզի պէտք չեն . քու խորհուրդներդ քեզի պահէ . խելքովդ ազգին աղէկութիւն պիտի ընես , բայց ազգին տունը կըքանդես կոր , ամենօրեայ Լրազիր մը ունիմըսելով հիմա ուսերդ կուռենան . կուզես որ քու խօսքերդ 20 տողի մէջ համառօտեմ քեզի :

Դու ով կը խաբես . ազգին ստակովը կապրիս , Լուսաւորչական Հայոց հացը կուտես և Լուսաւորչի անունով նոր աղանդ մը հանել կուզես , ազգին առած ստակներուղ փոխարէն ըրած նախատինքներդ բաւական չէին հիմա ալ ելեր ապերախտ ազգ կըսես անդր . ապերախտը ով է , մզզը

չենէ դուն . ազգը ինչ շահեցաւ՝ քեզնէ . ինչ շահ բերիր անոր իմացական վիճակին . որհնք են քու զիտութիւններդ . ուր է քու տաղանդդ . Մարիանէ պառաւին անկողնոյն մէջն է . որ համալսարանէն ելար , Թօփհանսայէն , Այասոփեայէն , Սամաթիայէն , ըսէ նայինք ինչ բանիդ ապաւինած ես . մէկը կը նախատես , միւսը կանուանարկես , մէկուն վրայ կը յարձակիս , միւսին կը հայնոյես թուքերը ցաթկեցնելով : Ազգ , հասարակութիւն , ժողովուրդ , անհատականութիւն , պատիւ , անձնական սէր , ասոնց ամէնը զրօյ են քու աչքիդ առջև . դու հվ եղար . ազգը զքեզ ճանճնար . երբեմն դրէն ոռնացողներուն վրայ կցաթէիր , հիմա այն թողուցեր ես և ներսիններուն սրունքը կը խածնես . ապերնխտ , կորիր , ել ազգին փարախէն ու գնա Լուսառչեան հատուածին որըզ ջնթովէ : Հաշիւ կուզեն քենէ , հաշիւ չես իտար , տօմարներուն ամէնքն ալ համբարձուցեր ես Հիւանդանոցէն . ինչ աստիճան յանդանութիւն . այսքան անպարտրէիի խայտառակութենէ ետքը տակաւին չես ամչնար պուալու թէ «Հիւանդանոցի մատակարարութիւնը նորէն վրաս առնելու պատրաստ եմ» Ազք առ կռնակդ , թշուառական , վեց ամսուան մէջ 800,000 դուրուշ ծախս ըրիր և պատրիարքարանը 10— 15 հազար դուրուշ վար վրաւ նէ սնանկացար .

այս ըլլալու բան է . աս ինչ խելքի դէմ բան է : Կաշի երես , թէոր դու մարդ ըլլայիր , այս խայտառակութիւններէն ետքը վայրկեան մը Պօլիս կենալու չէիր , և Գալուտատեանի ձեռքէն բոնելուդ պէս շունչդ մինչև Ամերիկայի անմարդաբնակ կըղղինները առնելու էիր : — Աներես , դադրէ ալ պուալ կանչելէ . զիտենք ատոնց ամէնը յանցանքներդ ծածկելու համար կընես , բայց մի կարծեր որ եղի պէս զրին երեսը կելլաս այս անզամ . ազգին մէջ յեղափոխութիւն հանել կը ճզնիս , որպէս զի հաշիւ չտաս . խելքդ միաբդ զիշեր ցերեկ ասոր վրայ է . ալ քեզի հաւատոցող չկայ , Հայ հասարակութեան մէջ քեզի խարուող չմնաց . մեր ժողովուրդը նշմարիտը գեղեցիկը և բարին ճանչնալու վիճակին հասած է հիմա :

Զը զիտենք որ՝ ինչիդ ես ապաւիններ . լեզուիդ մի , բայց լեզուդ . . . վերջապէս .

Գրչին կը վատահիս , բայց անոր ալ ծայրը չալրսիբիկէսի մը անցունել կուտան և շփել կուտան քեզի :

Ով՛ զիտէ ինչ պիտի ըսես այս հայելոյն մէջնայելով . զքեզ պիտի ուզես ճանչնալ , ապա թէ ոչ պիտի ուրանաս ինքզինքդ , ինչպէս որ կուրանաս ազգիդ երախտիքները , և հայ ժողովրդեան քեզի

անարժանաբար ըրած այնքան օգնութիւնները :

Դու չէիր որ մէյ մը ըսկիր թէ Հիւանդանոցի դըռները կոպելու է . ազգը պարտք չունի հիւանդանոցը նայելու : Հիւանդանոցին համար փարայ մը տըռուղ ըլլար նէ սատանաները զլուխող կը ժողվուէին և կ'սկսէիր կանչել . մի' հաւատաք, մի' տաք, ստակնիդ կառնեն որկորնին կ'լցունեն , նայեցէք որ Պատրիարքարանը բարեկարգուի : Երկրորդ օրը Հիւանդանոցի վերատեսուչ եղար և սկսար պօռալ . « Հիւանդանոցը պիտի գոցէք մի , 450 մարդը պիտի մեռցունէք մի , աս ինչ վայրենի մարդիկ էք դուք . ստակ տուէք, մեր հողեղին եղայրները, արենակիցներն են այդ պատսպարեալները , ողորմեցէք, մեղքըցէք, խղճացէք անոնց վրայ և մէյ մը ինքիննիդ անոնց տեղը երևակայեցէք , տեսնենք ինչ կըլլաք : » Երրորդ օրը Պանքառօթ եղար, և սկսար պօռչըտել . « Վայ , Պատրիարքարանը Հիւանդանոցը գոցել կուզէ , բանդել կուզէ, ստակ չուար . Պատրիարքարանը բռնաւորական ընթացք մը բռներ է . զատուի , զատուի Հիւանդանոցը Պատրիարքարաննէն . և ժողովուրդը , զորն որ կ'զգուշացունէիր տուաջ նաքարակիտ մը տալէ , հիմայ ալ « Ժողովուրդին պարտքն է Հիւանդանոցը նայիլ » գոչելու սկսար :

Աս չէ քու սկզբունքդ : Սկզբննք սկզբննք , իրա-

նունք իրաւունք կըսես կերթաս . բայց քու սկզբունքդ ալ իրաւունքդ ալ Սիւլէյմանիէն կ'սկսին և ի Փրկիչ կը վերջանան :

Սա որննք են , չըսես նայինք , ամենիմաստ խելքիդ յղացած ահազին խորհուրդները . Եւրոպայէն քերել տուած 8000 դուրուշի մաքիննադ է . ատ մարինայով դու հիւանդները վեր պիտի քաշէիր . նայեցար որ չեղաւ , Հիւանդանոցի այցելուներէն մարդ զլու 2 դուրուշ պիտի առնէիր և զանոնք վերչպիտի հանէիր , և 8000 դուրուշը հանելէդ եռքը Հիւանդանոցին ալ իրաս մը պիտի հաստատէիր , հն . Հիւանդանոցը Սթրասպուրկի աշտարձանն է , գետ ... Դուն՝ ինծի նայէ՝ ոչ մատակարար կրնաս ըլլալ , ոչ լրազրապես . ինծի կը հարցունես նէ այդ 8000 դուրուշնոց մերենան թող ազգը քեզի տայ ի վարձատրութիւն երախտեացդ . դուն ալ անիկայ Տօքթօր Գալուտանին շալակը տուր , առջևնուղ տավուլ զունայ մը ձգեցէք , դուն ալ ձեռքդ տիւմպէլէ մը առ , և բանայիրէ բանայիր պտրտէ , մարդ վեր հանէ , մարդ վար իջեցուր , Զատկին ուրբաթ օրը Պալրիմը , նոր կիրակիին օրը՝ Խասպիւղի այազման , Խըտրէլէզին՝ Օրթազիւղի թութլուխը , Տօլմա Բանայիրիին՝ Խառաղաճ վազէ կարգաւ :

Դուն ինչ եմ կըսես . Լրազրապես մը կը կարծես ինքիննքդ . չէ , չէ , զնա Սուլթան Պայազիտի

խահիվէները մեստահ եղիր այդ լեզուով , հեշալ ներ-
կայացուք . վաստրկածդ հեշալ ըլլայ կըսեմ քե-
զի այն ատեն : Ինքզինքդ բանիբուն մատակարարի
մը տեղ ես դրեր . չէ , գետ . . . չէ , գնա երկիրդ
իշավար եղիր :

Բայց ինչերնուս պէտք , ամէնուն թուքը երեսդ
ըլլայ . կուզես նէ մինչև դատաստանին օրը պօռա ,
զոռա , զ . . . ալ քեզ մտիկ ընող չմնաց , և խելա-
ցի կըսեմ քեզի՝ թէ որ ատեն չանցունելով դառնաս
Փրկիչ . յիմարապետ Պաղտասարին յանձնես ինք-
զինքդ և վիզդ շղթայ մը անցունել տալով հոն քիչ
մը ատեն կենաս , մինչև որ օր մը քեզի յիմարա-
պետ ընել տանք :

Առ այժմ ասասցուք ամենեքեան միաբանութեամբ
Տէր ողորմեա .

Քուկին ալ վարձքդ կատար , նախորդ Խառն ժո-
ղով , որ աս խելքով մարդու մը ասանկ մեծ գործ
յանձնեցիր . . . և փառք քեզ ալ , ներկայ Խառն
ժողիկ , որ ասանկ խենդուխելառ մատակարարու-
թիւն մը պաշտօնական ծանուցումներով պաշտպա-
նել ուզեցիր .



315 - 318

ՀՀ Ազգային գրադարան



NL0070798

ՀՀ Ազգային գրադարան



NL0070799

ՀՀ Ազգային գրադարան



NL0070800

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0071098

